

ԾԱՇԻԿ

հԱՀԴԵՄ ԿիսսՄՄԵԱՅ

Գրական, Գիտական
Եւ Գեղարվութեամկան

Ժ. ՏԱՐԻ

Նոր Հրանք թիվ 18

ՎՐԱ-ԱՆՁՆԵՐ

ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ
ՏԵՂՄԱՆ ՅՈՎՃԱՆՆԻՄԵԱՆ
ԼԵՒԻՆ ԱԵՐԲՈՍՈՒԵՆԻ
ՅՈՎՈ ՏԵՐ ԱՏԵՓԱՆՆԵԱՆ
ԳՈՐԵԳԻՆ ԳԼԵՎԼ ՅԹԻՒՄԵԱՆ
Ա-Կ
ԼԵՒԻՆ ՔԻՐԵՃԱՆԱՆ
Յ. ՊԱՐԵԱՆ
Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ
Ք. ՃԵՄԱՐՏԱԽՈՍ
ԽՐԱԿՐՈՒԹԵԱՆ
ՄԵՐՄԵՏԵ
ՄՈԼՈՐԱՆ
ԼԵՈՆ. Թ. Լ
ԲՈՒԺԻՆ
ԱՐԲՈՐ ՄԱՑՄԵՐՈՒ



Ա. Կայեան

ԳՐԱՄՈՒՄ ՆԱԽ-ԴՐԵՊԱԿԵԱՆ, ԿՊՈՒ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ. — Կմախը	241
ԴԱՐԵԴԻՆ ՊԷՇԿԻՕԹԻԻՐԵԱՆ. — Երգ	248
ՏԻԴՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ. — Կեռկ Պրանէսկ (Ա.)	249
ԲՈՒՇՔԻՆ. — Սպահիական մրմուճ (քարդ. Յ. Պալեան)	256
ԼԵՒՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ. — Պատկերը	256
ԽՄԲ. — Պատուանդաբել կը զայրի .	257
Ք. ՃՇՄԱՐՏԱԽՈՍ. — «Գրական անքարոյականութիւն»	259
Ա. — «Պատուի համար» (Շիրվանզադէ նոր գործը)	264
ՅՈՎՀ. ՏԼՐ-ՍՏԵՓԱՆԵԱՆ. — Արդի անզիներէնը շինողները	
(Գ.-Ռուպրդ Պըրնս)	268
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ. — Երկու ժերուած	275
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՁԵԱՆ. — Գողկանակնի մը յիշատակները (Ե.)	276
ՎԱՐԴԴԻԿՈ. — Ինչո՞ւ, Տէ՛ր	280
ԼԵՒՆ-Ն. — Երեխ զաւակներ (քարդ. Մերսէուս)	284
ԱՐԹՈՂ ՍՈՅՑՄՀՆՍ. — Արդի վիճակ անզիսական գրականութեան	284
ՄՈԼՈՐԱԿ. — Կեանին ու Մամուլը (Քրոնիկ)	288

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) **45** դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) **23** դրուշ:
ԳԱԼԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) **54** դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) **27** դրուշ:
ԱՐՑԱՍԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Տարեկան (24 թիւ) **12** ֆրանք:

ԶԵԽԾ՝ թիւը 2 դրու

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուուին:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' մրայն՝

{**Զագիկ Ղընդի**}

در عليا ده اسکي ضبطيه جاده سند ٧٢ نو مرو

Կ Ի Ս Ա. Մ Ս Ե Ա. Յ «Ծ Ա. Ղ ի Կ»

Կ. Պոլիս, Էսկի-Զաբիթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHNIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.


ՅԱԶԻԿ

ԿԻՍԱՄՄԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԼ. ՏԱՐԻ (581) — ԹԻՒ 48

1 ՅՈՒՆԻՍ 1905

Կ Մ Ա. Խ Ք Ը



Յոդնած՝ չափաղանց յոդնած էի այս իրիկունը և սեղանիս
առաջքը՝ ծնուս ձեռքիս կոթնյուցած՝ կը մտածէի շատ մը բանե-
րու միանգամայն, միտքս կը թափառէր տեղէ տեղ, դէմքէ մը ու-
րիշ դէմքի, երբեմն տարօրինակ ոստումներով, անկասլակից, մին-
չեւ որ սեւեռէր չնչին կամ կարեւոր բանի մը ըրայ: Երկար տագ-
նասլալից շրջանէ մը անցած էի և հիմայ կեանքս կը սկսէր ձեւ մը
տոնել, որոշուիլ. դիմացս ճամբայ մը կը տեսնուէր որոշ, շատ
երկայն և շատ դժուարին թերեւո, բայց գոնէ գոհունակութիւնը
ունէի վարանումներու, կասկածներու տաժանելի ժամանակը ան-
ցուցած ըլլալու: Ո՞վ չէ անցած այդ անորոշ, ամպոտ, յաճախ
ցեխով և գարշութիւններով լեցուն շրջանէն, մարդ ըլլալէ՝ բան
մը ըլլալէ առաջ, և ո՞վ չէ ունեցած այս գրաւող, խելայեղիչ
վախը բոլոր այդ աղտոտութիւններուն մէջ շմալու՝ տկարու-
թեամբ, վատութեամբ, անկարողութեամբ:

Եւ կը մտածէի այսպէս բոլոր ասոնց և մանաւանդ կարդ մը
անձերու վրայ որոնք կեանքիս այս դժուարին շրջանին մէջ ցոյց
տուած էին ինծի իրենց հոգիին բոլոր թաքուն մնացած վատու-
թիւնները, գձնութիւնը, և գրեթէ տոնմային դարձած ատելու-
թեան բուռն և բնածին զգացումները:

Օր մը օտար ուսուցչուհի մը, շատ շվացած իր հայրենակիցնե-
րէն և քիչ մը դժգոն իրենց թիւին օրէ օր աւելնալուն, կ'ըսէր
ինծի նախանձով.

— Ինչպէս երջանիկ ըլլալու էք դուք, ձեզմէ ուրիշ հայ ու-
սանողուհի չեմ ճանչնար Բարիզի մէջ:

— Պա՛հ, ըսի իննդալով, իմ շատ չնորհալի հայրենակիցներս

կ'ուղեն որ երթառ, մշկնից հեռու աեղ. խմ ներկայութիւնս Բարդովի մէջ՝ կ'երեւաց զիրենք անհանգիստ կ'ընէ:

Բոսէ մը շուարած երեսս նայեցաւ:

— Յաց սիրելի օրիորդս, այնքան քիչ աեղ կը բռնէք դուք, և քաղաքը այնքան ընդարձակ է...

Սյապէս՝ կ'ուղէին որ մեկնիմ և ինչո՞ւ... օրերով, գիշերներով հարցացած եմ ինքինքնս, քայլ կարելի՞ է այդ թուփ և չոր գէմքերան ներքեւ ծածկուած վաստութիւնները ըմբռնել, կարելի՞ է նոյն խոկ այդ մութ և աղջոր աշքերուն մէջ ուղղակի նայիլ և ինչո՞ւ վիտաւել. կը յիշեմ որ բնազդական վախ մը կը ներշնչէին ինձի, իմ ցեղակիցներս, զարմանալի վախ մը որուն մէջ բնա՛ւ իմ տկարութեանս զգացումը չկար ոտկայն, — որովհետեւ դիտէի որ պիտի մնայի և պիտի շարունակէի ուսանողական շրջան: Այս անօրինակ զգացմանս հետ ուեսակ մը սրատեսութիւն ալ սոսացած էի, ինքնապաշտպանութեան զգացումէ մղուած, որով հեռուէն և նոյն խոկ ամրոխին մէշչն, առանց անձանի ճանշնալու կ'որոշէի իմ ցեղակիցներս:

Այս ատեն նոր սկսած էի Սորտոն երթալ. նիհար, վասոյց, տարիքէս շատ աւելի պղպիկ աղջկան մը տարաւորութիւնը կ'ընէի. դասախոսութեանց օսարներ, որոնք զիս յաճախ կը տեսնէին, սկըսած էին ուշադիր ըլլալ ինձի: Եւ որդուի ծառայութիւններ կը մասաւցանէին, ինչ որ զիս կը յուղէր ճշմարտապէս: Ասոնց մէջ երբեք չպիտի մասնամ բարձրահասուակ աղջիկ մը, խարսեաչ և տժգոյն, որ իր ավանուակսն վզին վրայ կը կրէր խրոխտ գլուխ մը. առջ օրէն ուշադրութիւնս գրաւած էին իր երկայն ճերմակ ճեռքերը, որոնք շատ սրոշ կը յայսնէին իր առնձիկ ճնունդը: Անիկա միշտ մեւ և պարզ չրջազգեսա մը կը հագնէր այնքան գէշ ճեւուած որ կը խեղաթիւրէր իր մարմնին գեղեցիկ գիծերը: Ամէն անդամ որ ինձմէ կանուխ համնէր, իր քովը տեղ կը պահէր ինձի համար, երբ սրանէն ներս կը մանէի, հեռուէն խոկ կը նշմարէի անոր կտապոյս և խոչոր աչքերը, որոնք միամիտ ուրախութեամբ մը կը լեցուէին և ժպտելով զիս կը հրաւիրէին:

Օր մը սաստիկ տաք էր և դասէն վերջ, յոդնած, ջլատուած, ծուլութիւն կը զգայի սաքի եղելու, մեկնելու, երբ Օրիորդը իմ կողմս ծաեց աւ և հարցուց:

— Հիւանդ էք այսօր:

— Այո՛, բսի աճապարանքով, երկար բացատրութիւն մը չտալու համար:

— Ահ, ըսաւ կարեկցութեամբ, և իր երկայն ու աղնուական ճեռքը զրաւ ճակախ վրայ:

Իրաւի, ճակատս կ'այրէր և թեթեւ ցաւ մը ունէի :

— Աչքերդ տենդու են, պէտք է շուտ հանդչիլ :

Ու ձեռքէս բոնեց զիս առաջնորդելու հա խար :

Այնքան երկչու, վատոյժ կը զգայի ինքզինքս, ձեռքս իր ձեռքին մէջ, այնքան պօտիկ աղջիկ, որ յանիարծական տկարուշ թիւն մը զգացի, և թելադրուած իմ խոկ զգացումէս՝ սկսայ դեղեւիլ : Կարծես ատենէ մը ի վեր կրած հոգերս, ցաւերս, բոլոր անձկութիւններս մէկէն կը ծանրունային վրաս ու կը ճնշէն զիս. դլսուս յաւը հետզհետէ կը սաստկանար և կարօտը կը զգայի բարձի մը որուն վրայ համոզեցնէի իմ ցաւադին և յոդնած դլսուխս :

Բարեբազդաբար դուրսի օդը զիս կազդուրեց :

— Կ'ուղե՞ս իմ սենեակս գալ, ըսաւ անձանոթ բարեկամունիս, դասաթիթ մը թէյ կը խմնիք և իրարու ալ կը ծանօթանանք, չէ, աւելցուց խնդալով :

Քլօտ-Պէռնար փողոցը կը բնակէր. անխուսափելի վեց յարկերը բարձրանալէ ետքը, իր սենեակին դուռը բացաւ և ներս մասյ, մէկ ակնարկիով ճամչցայ անմիջապէս աղքատ ուսանողուհիի սենեակը. երկաթէ ներ անկողին մը, փայտէ սեղան մը լրադիրներով ծածկուած, յարդէ երկու աթոռներ, մոտոկ մը, և չըմինէին վրայ աշխատութեան լամբար մը կը կազմէին իր ամրուզ կարասիները: Ասոնց վաս, անկիւնը զիսուած էին թուղթեր, տեսրակներ, գրքեր: Այդ դէզին ետեւը պահարան մը կար պատին խորութեանը մէջ չինուած, որ դուռի տեղ ծածկուած էր կարմիր հասարակ կտաւէ վարագոյրով մը:

Բարեկամունիս շտապով գլխարկը հանեց և ալքոլի լամբարին վրայ դրաւ թէյին ջուրը, յետոյ երկրորդ աթոռը աւնելով դէմս նստեցաւ և հարցուց պարզօրէն.

— Հիմայ ըսէք թէ ո՞վ էք :

Երբ իրեն յայտնեցի իմ ո՞վ և ուրկէ եկած ըլլալս, ի՞նչ ընելս, ըսաւ ինծի իր կարգին.

— Ես նորվեկիացի եմ և անունս է Աննա Թ***, ազնուական և աղքառացած ընտանիքէ մը... շատ աղքատ... բարի օրիսրդս:

Իր կապոյտով լեցուն աչքերը հապատութեամբ և անուշութեամբ կը ժալուէին. այդ աչքերը ինծի սորվեցուցին աղքատութենէ չամոչնալ:

— Պէտք է աշխատիմ, շատ... շատ...

— Ես ալ, մրմնջեցի սիրտ առած, ես ալ պէտք է աշխատիմ...

— Գիտեմ ըսաւ, աչքերուս մէջ նայելով, բայց այնքան երիտասարդ, այնքան տկարակաղմ... դլուխը շարժեց վարանումով, յետոյ անկեղծօրէն՝

— Բայօմ ճշմարիտը, ես կը վախնամ որ մինչեւ վերջը չկարիք համնիլ:

— Ահ...

— Որովհեան զիտէ՞ք ինչ է ուսանողի կեանքը, գիտէ՞ք ինչ է տաշիներով գիշերները հակել բաց գրքի մը վրայ, և այն ալ այսպիսի ապերախտ, դժուարին ասալարէզի մը մէջ... զիտէ՞ք ի՞նչ է ոմանց կարելցութիւնը և ոմանց ծիծաղը շարժել, ուս ուսի, արմուկ արմուկի անցընել պոռոս ֆէմինիստներուն հետ որոնց վըրայ սոււառնող ծիծաղելին անսպատճառ քիչ մը քեզ ալ պիտի սոսուերէ, և առոնց տոկալ անվրդով, միշտ վէ՞ս՝ միշտ ուղիղ, երթալու համար ձամբէ մը դոր յաճախ գոցուած պիտի գտնէ՞ք ձեր դիմաց. բոլոր ասոնց համար, աղջիկս, սառած սիրտ մը ունենալու է ինձի պէս:

Արդէն յոդնած և ջղագրդուուած, գաղափարները խառն ի խուռն սկսան պարել գլխուս մէջ. հետզիւաէ գլխուս ցաւը կ'աւելնար և կը զգացի որ կը տժգունէի. երբեմն յուզմունքէս թարթիչներս կը տամիանային:

— Ա՛լ բաւական է, բաւական է, պիտի ըսէի եթէ համարձակէի:

Անհա թ*** կը շարունակէր խօսիլ նոյն շեշտով, մինչեւ որ եղրակացուց.

— Ենեղ պղտիկ, արեւի և խնամքի կարօս, քու ընտանիքիդ դարձիր, քու կասպոյտ երկինքիդ զարձի՛ր... չե՞ս տեսներ որ այս մասախուզները քեզ անսարիւն և վասոյժ դարձուցած են...

Ահ զարմանավի հանգիստը գոր նորվեհիացի օրիորդը ինձի կը հայթայթէր. տագնապի մէջ էի և գլխուս ցաւը սաստկացած էր, բայց նաև վայրկեան մը ձկած այդ տարօրինակ աղջկան կամքին տակ, ինքինքս կը գանէի և հոգւոյս խորէն հպարտութեան զգացումը կը բարձրանար, տիրական. հիմայ որոշ կը նայէի իր աչքերուն մէջ:

— Պէտք է աշխատիմ ըսի, հաստատ ձախով, և ա՛լ իմ ճամբաս որոշուած է. եթէ չկարենամ յաւաշանալ, քանի ոչ...

— Ուրեմն մեռնելէ չչ՞ք վախնար, ըսաւ յանկարձ՝ չափազանց տժգունած. և իր ձերմղած շրթունքը դողդողացին:

— Զպիտի մեռնիմ, ըսի ինքզինքմէս ելած և բոլոր ոյժովս կառչած կեանին որուն այնքան թեթեւորէն կապուած կը կարծէին զիս ուրիշները:

— Ես աւելի ասովչ եմ և հաստատ որքան ուրիները կը կարծին, ես շատ աւելի կը տոկամ աշխատութեան, երկար հակամներու, քանի իմ ծանօթներէս շատերը...

— Ալպէռ ալ այդպէս կ'ըսէր մրմնջեց :

Օրիորդ Աննա ձեռքովը պահարանը ցւցուց . նախ չկրցայ ըմբռնել այդ շարժումին խմասաը . ինչպէս կրնայի խորհիլ արդէն այնքան անօրինակ , սարսափելի բանի մը վրայ . . .

— Ալպէռն ալ , ըսի հարցական :

— Ի՞մ նշանածս , ըսաւ Աննա :

Իր կապոյտ աչքերուն վրայէն ստուեր մը անցաւ . . . այնչափ մրայն . . . յետոյ քանի մը անդամ զլային շարժումներով աչքերը քթթելէ ետքը երեսս նայեցաւ , ժպունն և հանդարս :

— Ա՛յ ըսաւ յանկարծ , թէյին ջուրը կ'եռայ :

Օրիորդը սոսքի ելաւ , պահարանին մօտ գնաց և հոն կարմիր կտաւէ վարագոյրը կիսովին վերցուցած , տփուէի մը մէջ կը շարէր թէյին գտաւամները . յանկարծ . . . պղտիկ աղմուկ մը լմացի . . . ինչպէս ըսեմ . . . սարսուսի , կափկափումներու աղմուկ մը :

Յաճախ տենդէ լունուած , սարսուսներէ դզրովուած . ոսկորներուս մէջէն լսած էի այդ տարսամ , սարսափեցնող աղմուկը , որ բնծի ներքին յամը քայքայումներու զղացնութիւնը կը ներշնչէր . և ահաւասիկ հիմակ այդ ցնցուած ոսկորներու անորոշ ձայնը կը լսէի ինձմէ դուրս , կար նիր վարագոյրին ետեւէն :

Երբ օրիորդ Աննա վարագոյրը ձգեց , աւելի որոշ սարսուսի մը աղմուկը հատաւ . ականջիս և միւնայն ատեն նշմարեցի որ կարմիր վարագոյրը կը ցնցուէր իր ամբողջ երկայնքին :

— Ի՞նչ ձայն է , ըսի ինքզինքէս ելած :

— Կմախնքն է , ըսաւ Աննա , թեւովս զարնուեցայ , ցնցուեցաւ . . .

— Կմախնքը . . .

— Այս' , Ալպէռին կմախնքը . . .

Եւ կրկն դէպ ի գիրքերուն կողմը երթալով կարմիր վարագոյրը բարձրացուց մէկ կողմէն :

Պատին խորութեան մէջ իրաւամբ ձերմակ կմախք մը կեցած էր , ահարկու , իր կէս մը մաշուած գանկովը . . . Սուածին վայրկեանին անտակնկալը այնքան ուժգին էր որ կարծեցի թէ մղձաւանջմըն է . բայց ո՛չ , կմախնքը մաքրուած ոսկորներով և իրարու կը ուած խնամքով , ինչպէս կը պատրաստեն բժշկութեան ուսանողներու համար , կը կանգնէր հոն կողոսկրներուն ետեւէն բանուած պատին : Երկայն ու կախ սրունքները թէթի . մը կը տատանէին վրայ խուռոչ մը մինչեւ ճակարին վրայ կը յաւաջանար , մթին :

Երբեմն բժշկութեան ուսանողներու սինեակը հանդիպած էի մարդկային բնկորներու , գտնիկը և ամբողջ կմախքներ յաճախ տեսած էի միւզէներու կամ խանութներու մէջ և լսւական հաշ-

տուած էի իրենց հետ, բայց այս նորվելիիացին ճերմակ կմախքը, հասարակ կտաւէ կարմիր վարագոյրին եռեւէն, աղջկան մը սեն եակին մէջ, դրեթէ անկողնին քով, այնպիսի եղերական, դժոն գակ բան մը ունէր որ չկրնալով ինքզինքո զսպել, աթոռին վրայ ինկայ և բոպէ մը շուրջն առէն բան պարեց. և երբ աչքերս բացի կանանչ գլխ մը կը տեսնէի ամէն ուրեք և նեխութեանց, կարծես դիակի հոտ մը կուգար ունդունքիս:

— Օրիորդ Աննա, ըստ երբ կրցայ խօսիլ, ի՞նչպէս ձեռք անս ցուցիք կմախքը:

— Կեցէ՛ք, ըստ անիկա ինքդինքը բոլորովին գտած, թէյը լեցնեմ, հիմայ կը խօսինք:

— Օրիորդ Աննա, կրկնեցի չափազանց յուղուած, թողէք հիմայ թէյը...

— Ինչու, ըստ դարմայած:

Յետոյ տեսնելով զիս այնքան տժգոյն, այնքա՞ն տկար, թիթե մը ժպտեցաւ, տխուր և տաեղծուածային ժպտով մը:

— Ես շատ կը սիրէի Ալպէաբ:

Աննա ինծի դարձաւ մէկէն, այլափոխուած. ջերմեւանդ՝ գրեթէ միսթիք վերացում մը կար իր կապոյտ աչքերուն մէջ...

Յետոյ յարեց.

— Շա'տ կը սիրէի զինքը, շատ... երբ եկաւ Բարիղ դիտու թեանց հետեւելու, իր ծնողքը բառական դժուարաւ կ'ապրէին և Ալպէու արդէն մերժած էր ո և է օդնութիւն. տարիներ աշխատեցաւ այսպէս, զրկուած, առանձին, տաժանելիօրէն. յետոյ հիւանդացաւ: Այն առեն քսան տարելիան էի և ծնողքիս քուլէն չէի հեռացած. երբ իմացայ որ Ալպէու հիւանդ է, չեմ գիտեր ինչպէ՛ս կրցայ — Աստուած գիտէ թէ որքան անկարելի էր այդ — և Բարիղ եկայ. բայց ամէն բան վերջացած էր և Ալպէու մարմինը իր կամքին համեմատ նուիրուած էր բժշկական վարժարանին: Աւելորդ է հիմայ ձեզի պատմել ցաւի և յուսահատութեան օրերը: Երեք տարի բժշկութեան հետեւեցայ որպէս զի կարենամ Ալպէու կմախքը տերմել, և ամէն անդամ որ իմ աչքերուս առջեւ նոր մեռնել մը կը կարաստէին, կը խորհէի... Ալպէուին մարմինը այսպէս ըրին: Ասիկա զարհութելի բան էր. վերջապէս ֆիզիքապէս սկսայ տկարանալ, երբ յանկարծ, գաղափար մը նախ անձեւ և տարտամ, հետզետէ որոշ՝ հասառառուեցաւ մտքիս մէջ. պէտք էր Ալպէու գործը շարունակէի, պէտք էր աշխատէի. աշխատէի... Սյոս սեն եակը զօր Ալպէու ձգած էր վերջին անդամ հիւանդանոց երթալու համար, այս սենեակը՝ իր գործածած կարասիներով՝ վարձած էր արդէն. իր բարեկամները կուգային զիս տեսնել յաճախ և կը քա-

ջալերեին զիս . ու բոլոր այդ ցաւի , զրկումին , տաժանքի շրջան . ներուն մէջ կարծես սիրոս հետղնետէ առանցաւ , իբր թէ մեռած՝ դիակի մը կապրը ըլլար կուրծքիս մէջ :

— Բայց կմա՞խքը , ըստ տատա հոելով :

— Կմա՞խքը , ա՞ն բարեկամներս իմ խնդրանքիս վրայ չեմ գիշեր ինչպէ՞ս յաջողեցան վարժարանին հոս փոխադրել :

— Դիշերները . . . , ըսէ՞ք օրիորդ Սննա , ինչպէ՞ս ըսեմ , չէ՞ք սոսկար մինա'կ , կմախքին հետ :

— Ալպէսին կմախքին հետ , ինչո՞ւ . — բոռէ մը կեցաւ մտած . կոս . — և յետոյ սիրելի օրիորդ , քու մէջդ ալ չկայ կմախք մը , ինչպէս իմ մէջս և առնենուն մէջ , չէ՞ մը որ օր մը ինչպէս Ալպէսոնին եղաւ , աչքերը պիտի պարպաճին — իր գեղեցիկ և խելացի աշքերը՝ եթէ գիտնայի՞ք — շրթունքները պիտի չորնան , ու մեր խեղճ գանկը՝ մեռնաւորուած և չարչրկուած՝ պիտի պարպաճի նաև . օր մը որդերէն , զազիր , նողկալի որդերէն :

Օրիորդ Սննա վայրկեան մը յուղուած , իր սովորական հանգարտութիւնը վերագտաւ :

— Դաւաթէ մըն ալ կ'ուղէ՞ք , ըսաւ թէյամանը ներկայացրածով :

— Ոչ ըսի , չորհակալ եմ , պէտք է մերկնիմ , պիտի անձրեւէ : Արդարեւ փոթորիկ կար օդին մէջ և տաքը հետղնետէ հեղձուցիչ կը գառնար . սեւ ամփեր կ'իշնէին կը յածնային քաղաքին վըրայ . Սննա պատուհանին մօտ գնաց . հովը կը շարժէր կարմիր վարագոյր :

— Ի՞նչ սարսափելի դրացինութիւն , խորհեցայ , չէ՞ երրեք չպիտի կրնամ այսքան ուժով դլուխ մը տնենալ Սննային պէս , երրեք՞ք . . .

Փողոցին մէջ փոթորիկը սասակացաւ ու կ'որոսար . քիչ վերջը , հեղեղի պէս ոկսաւ ածրեւել . ամէնքը կը շտաղէին և պատըսպարուելու աեղ կը վնասէին . . . ես չէի ածալարիր . տանս մօտեցած էի , բայց մենութիւնէս կը վախնայի , որովհետեւ աչքերուագիմը կ'որչ կ'ուրուագծուէր նորվեկիացի ուսանողին ճերմակ կմախքը , ցցուած և լայն կզակով և խոռոչացած գանկով . մարդիկ կը վաղէին , անփոյթ իրենց շարժումներուն . և կը խորհէի Սննայի ահաքեկող և համուկերպող խօսքերուն վրայ .

— Ամէն մարդու մէջ կմախք մը կայ . . .

Զեմ գիտեր ինչպէ՞ս կը նայէի , չեմ գիտեր ի՞նչ կար դէմքիս վրայ որ հակառակ տեղատարափ անձրեւին , անցորդները ուշադրութեամբ կը նայէին աչքերուագիմը մէջ և հետաքրքրութեամբ կը գանդաղեցնէին իրենց քայլերը :

Վայրկեան մը սարսափով խորհեցայ թէ ընդլայնուած բիրեւուս մէջ Ալպէսի կմախքին պատկերը դրաշմուած էր . . . և պիտի մնար ընդմի՛շա :

Յ Պ Զ

Երբ խըլրտին տարեր Աերժին,
 | Լերին իսկոյն
 Քսմնին սծզոյն.
 Եւ ի խորոց իւր ըհոդերժին
 Հուր, ժայռեր, կիր
 Ժայրք երկիր,
 Երբ խըլրտին տարեր Աերժին:
 Իսկ բորբոքին երբ սիրոյ կիր,
 Կարծես ղաղրին
 Քսմունին երկրին,
 Լերին առնուն եւ անշարժ դիր,
 Այնան ուժզին
 Յուզուի հոգին
 Ա՛հ, բորբոքին երբ սիրոյ կիր:
 Երբ կատաղի շնչէ ամպրով,
 Անսահման ծով
 Իւր զանգուածով
 Դողայ եւ խոյս տայ սրամրով.
 Եւ պատառին
 Մաս անսառին
 Երբ կատաղի շնչէ ամպրով:
 Այլ երբ կուսին շունչն զգայ մարդ,
 Կարծես Ովկիան
 Յիւրում անկեան
 Ամօրահաւ կծկի հանդար.
 Այնան ուժզին
 Սարուի հոգին
 Երբոր կուսին շունչն զգայ մարդ:
 Եւ երբ շինուին մոայլ ամպեր,
 Օղոց մշշէն
 Շանքին մոնին,
 Խուճեալ յերկիր իրեւ բանքեր
 Յայնժամ բոնկին
 Այեր, երկին,
 Յորժամ շինուին մոայլ ամպեր:
 Իսկ երբ շրբունին շրբանց մօսին,
 Կարծես մարին
 Բոցի կամարին,
 Լոեն շանքին եւ անհետին.
 Այնան ուժզին
 Վառի հոգին
 Երբոր շրբունին շրբանց մօսին:

ԿԵՐՊ ՊՐԱՆՏԵՍԵՍ

«Պատեցէ՛ք քննադատական ոգին :
Մինակը՝ ան չի կրնար ծնիլ զաղա-
փարեներ եւ վեն բաներ սռեղծել : Բայց
առանց անո՞ւ ամէն բան անցաւոր է :
Անոր կը պատկանի միւս վերջին խոս-
քը :»

ԹԱՅԹԻ

Քանի մը տարի առաջ Եւրոպա տօնեց ժամանակակից ամենա-
մեծ և ամենահամակրթելի գրական դորձիչներէ մէկուն՝ Կէորկ Պրան-
տէսի գործունէութեան քաննընինգամեայ յոբելեանը : Պրանտէս՝
այս պահուս իրաւամբ կը համարուի եթէ ո՛չ առաջին՝ գոնէ ա-
ռաջնակարգ ներկայացուցիչ Եւրոպական քննադատական մտքին :
Անոր աշխատութիւններէն մեծ մասը թարգմանուած է արդէն եւ-
րոպական գրեթէ բոլոր լեզուներու : Անոր գրչին արտադրութեանց
պէտք կը զգան ծանօթանալ նոյն իսկ այնպիսի աղգեր՝ որոնք ու-
նին հարուստ քննադատական գրականութիւն, և կրնան պարծիլ
սեփական յայտնի քննադատաներով :

Զարմանալի և յաւալի կ'ըլլայ՝ եթէ չճանչնանք Պրանտէսը,
մենք՝ որ ո՛չ թէ միայն չունինք քննադատական գրականութիւն,
այլ և չինք կրցեր մինչեւ այսօր առաջ բերել՝ գոնէ միակ քննա-
դատ մը, այդ բառին Եւրոպական նշանակութեամբ :

Պրանտէս այն գրողներէն է որոնք կոչուած են հասարակու-
թիւնը արթնցներու իր մտաւոր քունէն : Այդ տեսակ գրողներու
զանազան տիպարներ կան : Կան այնպիսիներ՝ որոնց որոտածայն
քարոզք՝ հրարուխի կարասեան երկրաշարժին պէս կ'անցնի երկրէ եր-
կիր, փշրելով մարդկային միտքը կաշկանդող նախազաշարումնե-
րու, մնապաշտութիւններու և աւանդութեանց շղթայաշարը .—
այդպէս էր Վոլթէր : Կան այնպիսիներ՝ որոնք «Ճանձներու նման կը
բզզան քննացած ժողովուրդներու ականնջին, ու կը խայթեն անոնց
երեսը որպէս զի արթնան», ինչպէս կ'ըսէ այդ տիպարին պատկա-
նողներէն՝ մէկը, Պէօրնէն, որ այդպէս կը բացատրէ իր գերը
Գերմանացւոց վերաբերմամբ : Կան վերջապէս այնպիսիներ՝ ալ՝ ո-
րոնց սթափեցնող ձայնը կը հնչէ առաւօտեան ժամուն արշալոյսը
աւետող զանգակներուն պէս .— ատոնցմէ է Պրանտէս : Եթէ Վոլ-
թէր իր ամենազօր ծաղրով կ'ելեքտրականացնէր ամբողջ Եւրո-
պայի մտաւոր միմնոլորտը, եթէ Պէօրնէ իր երդիծանքին հրաշէկ
զէնքով «կը շամփրէր անշարժ սրտերը», Պրանտէս՝ իր մոգական

գրչով կ'արթնցնէ մարդուս սրտին մէջ գեղեցկին, ճշմարտին եւ բարւոյն քնացած բնազգումները ա'յն դէս՝ ինչպէս հեքեաթին դիւցաղնը կ'արթնցնէ «քնացած գեղեցկուհին» :

Ինչի՞ մէջ կը կայանայ Պրանտէսի այդ ազդեցութեան գաղտնի — քը Ա.յդ ազդեցութիւնը բացատրել մի՛ միայն իր տաղանդին մեծութեամբ, կը նշանակէ գրեթէ ոչինչ ըստել : Սնկասկած՝ տաղանդն ալ այս մասին որոշ գեր մը կը խաղայ, բայց համեմատաբար չատ անմշան . քի՞չ տաղանդներ կան որոնք միայն օրօր ըսկելու և փառումներ վառելու համար ստեղծուած են : Պրանտէս՝ հակառակ իր գերազանցապէս բանաստեղծական ոճին՝ չպիտի կրնար «սրտեր վառել», եթէ իր գաղափարները լուսաւոր ըլլային, և եթէ, — ինչ որ ամենազլաւորն է, — այդ գաղափարները իրեն համար լոկ հայեացներ ըլլային և ո՛չ թէ դաւանանք գաղափարներուն ճշմարտութեան ու պաշտամանած գործին արդարութեան նկատմամբ, հաւասի մը որ «ընդունակ է սարեր շարժելու» . — ահա ասոր մէջն է գաղտնիքը : Պրանտէս համոզուած է որ լոյն ու արդարութիւնը լաւ բաներ են . բայց չի բաւեր միակ անդամ մը և կամ միայն պատեհ առիթներու միջոցին յայտնել այս հանգումը, ինչպէս կ'ընեն իր ժամանակակիցներէն շատեր . Պրանտէս չի կրնար այդպէս ընել, որովհետեւ՝ լոյսը և արդարութիւնը իրեն համար ուսումնամիրութեան առարկաներ չեն, այլ անհրաժեշտ տարրեր՝ ինչպէս օղը՝ առանց որուն կը խոզդուի : Ան անհանդիսատ է ու կը տանչուի՝ լոյսի եւ արդարութեան պակասութենէն : Ան կը հաւասայ որ լոյսը վերջ ի վերջոյ կը հալածէ խաւարը, և արդարութիւնը կը յաղթանակէ, ու բախտաւոր կը գարձնէ ամրող մարդկութիւնը : Ան թէ ինչո՞ւ Պրանտէս ամէն օր ի լուր աշխարհի կը կրկնէ իր հայեացքները, և թէ ինչո՞ւ այդ քարոզը արձագանգ կը գտնէ զգայուն սրտերու մէջ : Այդ հաւատաքն է որ իրեն եռանդ կը ներշնչէ անընդհատ պայքարելու ամէն առեսակ յետադիմականներու միացեալ խումբին դէմ . դարձեալ անոր չնորհիւ միայն իր պայքարը յաղթանակուի կը պսակուի :

Պրանտէսի մասին կատարեալ իրաւունքով կարելի է ըսկել այն՝ ինչ որ ինքը իր «ԺԹ. դարու գրականութեան գլխաւոր հոսանքները» գրքին մէջ բանած է անդիայի մեծ բանաստեղծ Շէլլիի մասին : Ահա՝ իր խօսքերը . «Ռուպէնսօն Քրիւզոէի հեղինակը, Տանիէլ տը Ֆոէն, գրքոյիի մը հրատարակութեան համար դատապարտած էին նշաւակութեան սիւնին կապելու, ուրկէ առաջ պէտք էր որ կարէին իր ականջները : Դատավճիռը գործադրեցին : Ան ժամանակ՝ յանցաւորը այդպէս կը կապէին նշաւակութեան

սիւնին և գլուխը կ'անցընէին ծակի մը մէջէն որպէս զի անշարժ մնայ . յետոյ զայն կը մասնէին ամբոխին անարդանքին , և ամբոխն ալ սովորաբար մնոր գլխուն կը նետէր նեխած խնձորներ , նարինջներ և ուրիշ այդ տեսակ բաններ : Բայց երբ լոյսը ծաթեցաւ և Տը Ֆօէի գունատ՝ այլամողակուած ու արինաթաթախ դէֆը սիւնին ներքեւէն նայեցաւ ամբոխին՝ յանկարծ , —ինչ որ շատ անսովոր էր , — խոր լուռութիւն տիրեց : Ամբոխէն ոչ ոք նեխած ինձոր նետեց անոր , ոչ ալ վիրաւորիչ խօսք մը արտասանեց : Ամէնքն ալ զիտէին թէ ի՞նչ տեսակ մարդ էր Տը Ֆօէն (*) : Այն ժամանակ ամսովին մէջէն մարդ մը խնդրեց որ զինքը վեր բարձրացնեն , և երբ վեր ելաւ պսակ մը դրաւ Տը Ֆօէի այլամողակուած գլխուն վրայ : — Սովիկա կարդացած տունու ևս շատ երիտասարդ էի , և սակայն այդ պատկերը տպաւորուեցաւ իմ հոգւոյս մէջ , և ես մը տածեցի իսկոյն թէ ձիշտ ու ձիշտ այդ արտաքին տեսքը պէտք էր ունենար նաև ճշմարտութիւնը : Ես կը մոտածէի թէ մարդու մը կեանքին ամէնէն վեհ պահը ա'յն կրնայ ըլլալ , երբ խեզճ՝ արհամարհուած և ամէնուն անարդանքին հնթարկուած ճշմարտութիւնը նշաւակութեան սիւնին կապուած տեսնելով , կը կարենայ անոր մօտենալ և անոր գլխուը պսակել : — Այդպէս ըրաւ Շէլլի . . . :

Միշտ այդպէս կ'ընէ նաև Պրանտէս , — կրնան աւելցնել բոլոր անոնք , որոնց ճակատագիրն է կարծես ամէն ճշմարտութիւնը : Ես կը մոտածէի թէ մարդու մը կեանքին ամէնէն վեհ պահը ա'յն կրնայ ըլլալ , երբ խեզճ՝ արհամարհուած և ամէնուն անարդանքին հնթարկուած ճշմարտութիւնը նշաւակութեան սիւնին կապուած տեսնելով , կը կարենայ անոր մօտենալ և անոր գլխուը պսակելու :

¶.

Պրանտէսի պաշտպանած գաղափարներու մասին խօսելէ առաջ , հակիրճ տողերով պատմենք իր կենսագրութիւնը , գլխաւոր բաբար օդուուելով իր «Mederne Geister» գրքին առուերէն թարգմանութեան յառաջաբանէն :

Կէորկ Պրանտէս Դանիացի է : Ծնած է 1842ին , Քորէնհակի մէջ , և 1859ին մտած է իր ծննդավայրին համալսարանը , ուր ուսումն աւարտած է 1861ին : Ուսանողութեան սկիզբները պարապած է իրաւագիտութեանք , բայց քիչ ժամանակ վերջ թողած է այդ մասնագիտութիւնը և ինքզինքը նուիրած է մի՛ միայն փիլիսոփայութեան ու գեղագիտութեան ուսումնաւիրութեան :

«Տակուին պատամի-ուսումնող էի , — կը գրէ Պրանտէս իր ինքնակենսագրութեան մէջ , — և ջերմ կերպով անձնաստոր եղայ Սպինոզայի , Հեկէլի և Լիւտովիլ մէյէրպալխի ուսումնասիրութեան :

(*) Տը Ֆօէ միւս կը պատպանէր աղբաներն ու նեղեալները:

1859էն մինչեւ 1864, իմ մէջս կը մղուէր կրօնական ու փիլիսոփայական ներքին պայքար մը՝ որուն նպատակն էր որոշ աշխարհահայեացք մշակել : Մանր ու տանշանալի ժամանակամիջոց մըն էր ատիկա, ուրիէ գուրս ելայ 1865ին, մօտաւորապէս ճիշտ այն հիմնական հայեացքներով զորս ես պաշտպանեցի յետագայ ժամանակներու մէջ : Սակայն իմ մտքիս ուղղութիւնը բոլորովին բնադանցական էր . ես կրցայ առաջին քայլը առնել իմ շուրջս տիրապետող հայեացքներէն աղատելու համար : Այդ պատճառաւ, առաջին ներքին կրօնական պարքարը վերջանալէն ետք, և այդ նոր ուղղութեամբ զարդանալէս առաջ, 1865—70 տարիներուն, իմ մէջս կատարուեցաւ նշանաւոր փոփախութիւն մը . այդ փոփախութեան չորրիւն է որ ես ընդգրկեցի հոգեբանական-պատճական ուղղութիւնը, և սկսայ ուսումնամիրել Փրանսուցի քննադատներն ու անդլիացի փիլիսոփաները :

Այդ առենները Պրանտէս կ'աշխատակցի դանիական ծանօթամագիրներու և օրաթիրթերու, — որոնք գիտութեան և հաւատքի մասին բանակառուի լունուած էին, — քանի մը գործեր կը պատրաստէ այդ շրջանին Դանիոյ մէջ աիրող փիլիսոփայական ուղղութեան դէմ, և կը թարգմանէ ձև Սթուարթ Միլի ամենատկարեւոր երկերէն մէկ քանին, մասնաւորաբար էկանանց ստորագաս գրութեան մասինւր : Այդ ժամանակին կը վերտրերի նաև Պրանտէսի «Ժամանակակից Թրանսայլ գեղագիտութեան մասին» գործը, ինչպէս նաև «Քննադատական պատկերներ» վերնագրով հաւաքածուն :

1870ին, Պրանտէս Փիլիսոփայութեան Տոքթորի աստիճան կը ստանայ, ինչ որ Դանիոյ մէջ իրաւունք կուտար իրեն հրապարակային գասախօսութիւններ ընելու համալսարանին մէջ : Բայց Պըրանտէս՝ առժամաբար չ'օգտուիր այդ իրաւունքէն, և կ'երթայ արտասահման՝ ճամբորդելու համար :

«Մինչեւ այդ ատենը ես քիչ ճամբորդած էի, կ'ըսէ Պրանտէս : Ուսանողութեանս միջոցին հետիւնն շրջած էի բովանդակ Դանիոյ մէջ, այցելած էի Բարիզ ու Զուֆցերիա, բայց շատ ժամանակ չէի մնացած արտասահմանի մէջ : 1870—71ին ես աւելի երկար ճամբորդութեան մը ձեւնարկեցի, և աւելի երկար ժամանակ մնացի Բարիզի ու Հռոմի մէջ : Այդ միջոցին ես սա եղբակացութեան յանդեցայ՝ թէ հակառակ եմ Դանիոյ մէջ տիրապետող բոլոր ուղղութեանց, որոնց գէմ մարտնչելու համար նախապէս բաւականաչափ քաջութիւններս վերջնական հարուածը առեն այն հաւաքիս (systématique) գեղագիտութեան

նկատմամբ . իսկ Լոնտոնի մէջ , Սթուարթ Միլի հետ ունեցած խօսակցութիւններս վերջնականապէս հեռացուցին զիս բնաղանցութենէն : Եւրոպական նոր բանաստեղծութեան ծանօթանալով , սկսայ աւելի սաստիկ հակակրութիւն տածել դէպի ու ուժանթիղմը որ տակաւին յարգ կը վայելէր Դանիոյ մէջ : Վերածնութեան դարերու դեղարուեստին և նոր ֆրանսայի ու Ապանիոյ նկատմամբ ծանօթութիւններա աւելցնելով , ևս համողուեցայ թէ Դանիոյ մէջ՝ գեղարուեստը՝ կողմնակի աղջեցութեանց բոլորովն անժամառչելի մնացած ըլլալով , հիւանդ է չնչարգելութեամբ : Եւրոպայի քաղաքական գրութեան ուսումնասիրութիւնը , և օտարազգիններու հետ ունեցած մշտական յարագերութիւններս այն տեսակ աղջեցութիւն մը թողուցին վրաս՝ որ ես սկսայ տարբեր , շատ դէշ աչքով նայիլ փրանսական սկզարիզմէն , որ տակաւին շատ պաշտողներ ուներ Դանիոյ մէջ : Եւ շուտով հակառակութիւնն ծաղեցաւ իմ ու իմ երկրիս գործիչներուն ու մամուլին միջև , թէ՛ հասարակական ու քաղաքական , և թէ՛ գրական ու գեղագիտական հայեացքներու տեսակէտով :

Ճանապարհորդութիւններ վերադառնալով , 1871 նոյեմբեր Յին , Պրանտէս կը սկսի իր դասախոսութիւնները՝ համալսարանին մէջ : Իր առաջին դասախոսութեամբն իսկ՝ ան անկեղծ ու համարձակ կը յայտնէ թէ ինք կուսակից չէ մտքի ճնշման և թէ դէմ է Դանիոյ մէջ աիրող եւ ուղղափառ նկատուող աշխարհայեացքին : Զեւնոցը այդպէտով կը նետուի , և հակառակ դաղախարներու անթիւներկայացուցիչները խոկոյն կը վերցնեն զան , ու ծայր կու ասն կատաղի կուսի մը : Ամեսով դանիական հասարակութիւնը այն դէ՛ս իրար կ'անցնի , ինչպէս որ յանկարծակի պաշարուած քաղքի մը բնակիչները կ'ըլլան՝ թշնամիին անակնկալ ոմբակոծութիւններ : Քորբէնհակի համալսարանին պատերէն ներս երբեք այդ տեսակ համարձակ ճայն մը չէր լսուած , և երբեք չէր հաւաքուած այդ աստիճանն բաղմաթիւ , այդ աստիճան ոգեւորուած ունինդիրներէ բազկացեալ հասարակութիւն : Բայց դասախոսութիւններուն գըտած յաջողութիւնը Պրանտէսը չ'աղատեր հալածանքէն . ընդհակառակը , զօրեղ թշնամիներու կատաղութիւնը ա'յն աստիճանին կը համուի որ իր ձեռքէն կ'առնեն դասականուելու իրաւունքը : Այդ ժամանակահիջոցին՝ Պրանտէս գրաս էր իր ամենասաղանդաւոր և ամենաշանաւոր գրքին՝ «ԺԹ . գարու գրականութեան գլխաւոր հոսանքները» իրար կ'էրկէքարթը (*) . ասոնց մէ զատ , իր եղբարը հետ (ծանօթարաներգակ ու քաղաքական գործիչ) կը հրատարակէր ԺԹ Դարամսագիրը :

(*) Ծ. ԽՈՐ. — Դանիուցի նեանաւոր բարօյախօս : Մեծ աղջեցութիւն ու նեցած է սանհինավեսան եւկիրենու մթ . քառու կրօնային , գրական ու բնկերական շարժման վրայ : Մասնաւորաբար նպակն ու Պրունըն իրմէ ներւշուած են :

«Այն առևելքն ի վեր ահա տասնըլեց տարի է, —կը շարունակէ Պրանտէս իր խնդնակինստագրութեան մէջ, զրուած առկէ տասնըհինգ տարի առաջ, որ Քոբէնհավի համալստրանին գրականութեան պատճեան արագինը թափուր կը մնայ. որովհետեւ չեմ ուզեր ինձի յանձնել, իսկ ուրիշ մէկու մըն ալ չէին կրոնար տալ, ն'առակելավ որ համարակային կարծիքը աննավճռական կերպով իմ կողմա կը բանէր: 1875 ին մատացեցին մրց նան գնել այդ պաշտօնը, բայց իսկոյն փոխեցին իրենց որոշումը, լսելով որ ես ալ մրց Բան պիտի մասնակցիմ: Այս ա թէնը պատճառ եղան որ ես Եփեմ իմ ծննդալայրս և անցնիմ Գերբանիա, որուն մօտէն ծանօթացած էի 1872ին, և ուր երգեմն վեց ամսոյ չափ աշխատալցած է «Deutsche Rundschau» ամսագրին (1874): Շուշոփի ու Նորվեկիոյ, ինչպէս նաև Իտալիոյ մէջ՝ մինչեւ Նէապոլիս (1876) երկու մեծ ձամբորդութիւններ ընկել վերջ, 1877ին ես հեռացայ Քորէնհակէն և բնակութիւնս հաստատեցի Պէրլինի մէջ: Այնուեղ՝ քանի մը տարուան կատաղի աշխատութենէ մը վերջ գեր Բաներէնը խւրացնելով, յաջողեցայ բնակունուիլ գերման գրողներու շարքին մէջ: Մինչեւ վերջին ժամանակներս ես Պէրլին կը բնակէի: Իմ վեցամեայ բացակայութեանս միջոցին՝ հիւսիսի մէջ մասաւորական մեծ յեղաշբաւթիւն մը կատարուեցաւ: Դանիացի ու Նորվեկիացի գըրողներ հաստատեցին ամբողջ գպրոց մը՝ որ ձիչտ իմ ցոյց տուած ձարբէս կ'ընթանար: Նորվեկիոյ մէջ, հին սերունդին պատկանող բանաստեղծները այդ նոր հասանքին յարեցան: Պիորնարն՝ որ առաջ իմ հակառակորդներու մէջ կը գտնուէր, արդէն իսկ 1877ին հրապարակաւ համակրութիւն կը յայտնէր իմ ձգուումներուս նկատմամբ: Իգաւէնի հետ՝ ես միշտ բարեկարական յարաբերութիւններ ունեցած եմ: Այդ նոր գպրոցին Դանիացի նշանաւորագոյն ներկայացուցիչներն են Հոլկէր Տրավուան, Եաքսովըն, Շանմորդ, երիմ Սկրամ, Քարլ Քէլլէրուա, իսկ Նորվեկիացիներէն նշանաւորագոյններն են Պիորնարն, Իգաւէն, Կիլանտ, Բառլումն, Արնէ Հարպորկ: Երկարատեւ պայքարներէ վերջ (մօսաւորագոյն 1872-1882), նոր գպրոցը գրեթէ կատարեալ յազդինակ տարաւ: Սակայն սա՛ ալ պէտք է ըսել թէ այն ատենէն ի վեր՝ վերոցիշեալ բանաստեղծներէն Տրավուան, Քէլլէրուա և Պիորնարն կրկին ուրացած են իրենց գաղաքարները և թշնամի կողմը անցած:

«Քաղաքական շարժումն ալ ձիչտ իմ քարողած ուզդութիւնս ստացած էր: Մինչեւ 1870՝ գիւղացւոց կուսակցութեան և պահպանողականներու, ինչպէս նաև քաղաքներու ու գիւղերու միջեւ սաստիկ հակառակութիւն կար: Իր տեսակին մէջ իրը եղական երեւոյիթ մը՝ կ'արժէ յիշատակել սա իրողութիւնը թէ սքանոփակեան երեք պետութիւններու մայրաքաղաքները պահպանողական ուզդութեան կուսակցութիւններ են: Այն սերունդը որուն ես կը

պատկանիմ, կը կարծէր թէ մալրաքաղաքը պէտք է մտաւորական ազդեցութիւն գործէ զիւզացիներու վրայ: Իմ ազդեցութեաբս էր որ քաղաքացի երիասարդութեան, մանաւանդ մայրաքաղաքի ուսանողութեան նշանաւոր մասը յարեցաւ զիւզացւոց կուսկցութեան:

«Քէրինի մէջ ես գեր նաներէնով հրառարակեցի իմ «Փթ. դարու գրականութեան զիւսաւոր հասանքները» գործիս հինգերորդ հատորը, նոյն գործին առաջին հատորը՝ աւելի մշակուած, ուսումնասիրութիւններ Պիքոնսֆիլտի և Լասալի մասին, «Moderne Geister»ի մէկ հատորը, և շարք մը փոքրիկ յօդուածներ: Անցեալ տարի, մանաւոր անձեր (դիսաւորարար զիւզացւոց կուսակցութեան անդամներ) զիս կրկնն Դանիա հրաւիրեցին: Ես ընդունեցի այդ հրաւէրը, որովհետեւ՝ ինչպէս միշտ՝ իմ գործունէութեանս բուն ասպարէզը կը նկատէի Դանիան ու Նորվեգիեան, թէև շատ չնորհակալ ե՞մ որ Եւրոպայի մետշեալ մանն ալ կը շահագրգռութիւնով: 1886-87ի ձմռուը ես Քորէնհակի մէջ սկսայ դասախոսութիւններ ընել 1820-48ի դանիական գրականութեան մասին: Ես այնուեղ գտայ քաղմաթիւ հակառակորդներ և անթիւ համակրողներ: Քորէնհակի մանելէս քիչ վերջը, շատ համակրողներ հանդիսաւոր ընդունելութիւն մը սարքեցին ի պատմիւ ինչի, քաղքին ամէնէն նշանաւոր պանդոկներէն մէկուն մէջ: Գրողներու և նկարիչներու կողմէ զանազան պատգամաւորներ ճառեր խօսեցան. պատգամաւորներ եկած էին նաև ու խօսեցան բանուորներու. կողմէ, —որոնք՝ Լասալի վրայ գրած ուսումնավիրութենէս ի վեր զիս անկեղծ բարեկամ մը կը նկատէն, —ուսանողներու կողմէ՝ որոնք անցեալ տարի կազմեցին ընկերակիցութիւնն մը որ անկէ առաջ գոյացութիւն ունեցող ընկերակիցութիւնն աւելի յառաջդիմական տարբեր կը պարունակէ իր մէջ: Եվս՝ էին նաև պատգամաւորներ ու սանողուհներու կողմէ, որովհետեւ Դանիոյ մէջ ես առաջիններէն մէկը եղած եմ կանանց իրաւանց պաշտպաններուն:»

Սյա ինքնակմանուագրութիւնը գրելէն վերջ, Պրամնտէս մանաւորաբար ճամբորդած է Ռուսաստան և Լեհաստան (1887ի գարնան սկիզբը): Սյդ ճանապարհորդութեան ընթացքին՝ հրապարակային դասախոսութիւններ ըրած է Յեղերսպուրմիլի և Մասկուայի մէջ: Սյդ շրջանին հրատարակած է նաև քանի մը գործեր, ի մէջ այլոց «Ռւղեւորական տպաւորութիւններ Լեհաստանի մէջ»ը (1877) և «Ռւղեւորական տպաւորութիւններ Ռուսաստանի մէջ»ը (1877):

Ահա կենսագրութիւնը այս մարդուն զոր հիմայ իրենց աղդին պարծանքը կը նկատեն նոյն խոր անոնք՝ որոնք տակաւին քանի մը տարի առաջ կատարի կերպով կը հալածէին զինքը:

(Վերը յաջորդ բուռվ)

Տիգրան Յովաչյանի Սեսս

ՍՊԱՆԻԱՆԱՆ ՄՐՄՈՒԼ

Այզուն զեփիոն

Զով տայ ի սփիոն

Շաշէ,

Հոսկ

Կուատալիլիլիր:

Լուսինն ահա եղաւ վայրուն.

Յուշ . . . լուի ձայն կիրառին,

Պատրշզամին վըրայ խոհուն.

Կը կըռքնի Սպանուիին:

Այզուն զեփիոն

Զով տայ ի սփիոն

Շաշէ,

Հոսկ

Կուատալիլիլիր:

Քօղը ձրդէ, հրեցա՞կ սիրուն,

Երեցի՞ր զերդ չող մը պայծառ

Եւ բազրիիին մհցէն կայտուն

Տոտիկդ անցուր՝ բարձ վարդեվառ:

Այզուն զեփիոն

Զով տայ ի սփիոն

Շաշէ,

Հոսկ

Կուատալիլիլիր:

(Բարգմ. Յ. ՊԱԼԵԱՆ)

Ա. ԲՈՒՇԻԽԻՆ



Պատկած ես հո՞ս՝ պատկերին մէջ,
Դուն չա՞ր աղջիկ՝ ու կը ժրացիս,
Մեղմ ճպիս մը, որ չունի վերջ,
Ինչպէս տեսչանին իմ սրիս:

Ամօրխածի կեղծ դիմակով

Ու նազանիով մը զեղանիի,

Ծածկել կուզես կոյս վիրմակով

Լեցուն կուրծըդ հոլանի:

Մինչ ես խաքուած՝ պատկերիդ դէմ,

Չենիես վեր կ'առնես մաղմիկ,

Որ վրայկդ ժաշեմ, նետեմ

Այդ ծածկոյթը երշանիկ:

Լեհոն ՍԵՂԹՈՍԵԱՆ



ՊԱՏՈՒԱՆԴԱՆԸ ԿԸ ԳԱՅԹԻ

Պ. Աեւոն Քիրիչեան իր «Գոլէճականի մը յիշատակներ»ուն մէջ անդամ մըն ալ չէտեց այն ախուր, չըսենք ողբալի վիճակը որուն մատնուած է Հայ լեզուի և մատենագրութեան ուսուցումը Խօպըրդ Գոլէճի պէս հակայ ու նշանաւոր հաստատութեան մը մէջ :

— Եզնիկը գիտէ՞ք ինչ է . սա մեծութեամբ և սա հաստութեամբ գիրք մըն է , գեղին կողքով , կաշեկաղմ . . .

Ահա այս կերպով կ'ուսուցուի Հայ մատենագրութիւնը՝ Խօպըրդ Գոլէճի Հայ աշակերտներուն :

Եւ ասիկա վշտառիթ է անո՛ր համար մտնաւանդ որ այնքան մեծ թուով Հայ աշակերտներ կը գտնուին այդ հաստատութեան մէջ , ինչպէս գտնուած են ասկէ առաջ : Բաղդատմամբ Գոլէճին մէջ աւանդուած ուրիշ գասերու՝ Հայ լեզուի և մատենագրութեան գասը ա՛յն է՝ ինչ որ Թէյթսի ադամանդ մը կրնայ ըլլալ ձշմարիտ գոհարներու քով : Միայն կեղծիք և արտաքին շպար , միայն բարուրանք ու արուեստակութիւն , և ոչի՞նչ խոր , ոչինչ հիմնական :

Տարիներ կան որ Գոլէճը Հայ շրջանաւարաներ կու տայ մեզի , տարիներ կան որ փառաւոր հանդէմներով կը հրապուրէ մեզ ամէնքս , բայց մենք ոչ այդ շրջանաւարաներուն քով , ոչ ալ այդ հանդէմներուն մէջ՝ ոչինչ կը գտնենք ցեղունի , մայրենի : Հայ շըրջանաւարանները հաստատութիւնը կը լքեն՝ անդլիացի բանաստեղծներու վրայ գրուած աւարտական ճառերով , և էապէս անդիտակի իրենց մայրենի լեզուին ու մատենագրութեան :

Ու մոտածել թէ Խօպըրդ Գոլէճի Հայ լեզուի ու մատենագրութեան ուսուցիչը բրօք . Յակոբոս ձէմիզեանի պէս անձնաւորութիւն մըն է :

Մենք պէտք չունինք այսուեղ յայտնելու թէ անձնապէս կը յարգենք զինքը , բայց երբ այսպէս Գոլէճի Հայ ուսունողութեան ամնակենսական շահն ու այդ յարգանքը հաւասար գիծի մը վրայ կու գան , մենք առանց վարանելու ոսնաւիս կ'ընենք վերջինը՝ առաջինը փրկելու համար : Սոսկական անհատի մը շահը մեզի համար ոչ իսկ շիւղի նշանակութիւնը ունի , երբ անոր գէմ կը գըտնենք ամբողջ ուսանողութեան մը , ամբողջ սերունդներու շպ'տ աւելի յարգելի ու նուիրական շահը :

Միեւնոյն բանը նաև Գոլէճին համար : Մենք ոչինչ ունինք ըսկիք այդ հաստատութեան ընդհանուր ուղղութեան գէմ : Մեր աչքին՝ Գոլէճը սիրելի է ու պիտի մնայ իրը ուսման և գիտու-

թեան բոյն մը որ այնքան պատուական ու զարգացեալ անհատներ պարզեւեր է մեր աղդին։ Բայց երբ իր Հայ աշակերտները՝ իրենց սուացած զարգացման փոխարէն այսպէս իրենց մայրենի լողան վըրայ տալու վտանգին տակն են, մեղի պարտք կը նկատենք Գոլէծի Վարչութեան ուշադրութիւնը հրաւիրել այս աստիճան ցաւալի իրողութեան մը վրայ, և զինքը զգուշացնել անոր հետեւանքներէն։

Կրթական հաստատութեանց մէջ մանաւանդ, անբնական բան չէ ծոյլ՝ ապիկար, իրենց կազումին անարժան և կամ բացարձակապէս տգէտ պաշտօնեաներու ընդունելութիւնը։ չողլողուն շպար-ներով մնագուրուած համբաւներ կան՝ որոնք ամէնէն խաստավա-հանջներն իսկ կը շացնեն ու կը խաբեն։ Խաբուիլը մարդկայն բան մըն է անշուշտ, բայց մինչեւ որոշ ատեն մը, մինչեւ որ այդ շպարը թափի, մինչեւ որ համբաւը իյնայ, և անոր ծածկած ոչըն-չութիւնը երեւան ելլէ մերկապարանոց։ անիէ անդին՝ կարելի չէ կրկին խաբուիլ ու շանակ՝ տոանց մեղսակցութեան բաժին մը շալկելու։ Սխալը կը գաղքի բնական ու ներելի ըլլալէ, երբ անոր յայտնութենէն վերջ կրկին կը շարունակուի, կը մշտնջենաւորուի։

Մանաւորելով մեր խօսքը բրոֆ. ձէնիղեանի պարագայն վրայ, հարկ կը տեսնենք դիտել տալու թէ քանի քանի տարինե-րէ ի վեր Ռուպըրդ Գոլէծի Հայ աշակերտները դժգոհութիւն կը յայտնեն իրեն դէմ, և Գոլէծի Վարչութիւնը ոչինչ կ'ընէ անոնց գոհացում տալու համար։ Սշակերտները կը գանգատին թէ Հայե-րէն չեն սորվիր, թէ իրենց մատենագրութեան մասին տգէտ կը մնան ա'յնքան որքան որ է յետին բերնակիրը, և Գոլէծի Վար-չութիւնը կարեւորութիւն չտար իրենց։ Ինչո՞ւ որովհետեւ բրոֆ. ը անգամ մը բանգէտ երեւցեր է իրենց, անգամ մը սխալ դատեր են անոր կարողութիւնը. սերունդներ առաջ իրենց ըսուեր է թէ բրօֆէսէօրը ամէնէն դիտուն Հայնէ, մանաւանդիր հեղինակը Շարժ-մունիքուային Մարմնոց անունով նշանաւոր աշխատափրութեան մը, և իրենք ալ այլպէս հաւտացեր են ու կը շարունակեն հաւատալ։ Այդ գլուքը իր համբաւին, իր հոչակին պատուանդանը եղած է, անոր շնորհիւ միայն կրցած է կամոդուն մնալ այսքան ատեն, բայց ահա այսօր նոյն ինքն այդ պատուանդանն է որ կը գայթի, կը կոր-ծանի, կաւէ շէնքի մը պէս։

Գոլէծին հետ յարաբերութիւն ունեցող անձնաւորութիւն մը մեղի զրկած է յետագայ յօդուածը, որ կատարեալ փաստերով և անհերքելի ապացոյցներով կը յայտնէ թէ բրոֆ. ձէնիղեանի մնծու փառայել համբաւին պատուանդանը նկատուող այդ երկասի-րութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ հասարակ բանագողութիւն մը։

Տարօրինակ բան որ նոյն խոկ մանր մունիր գայթակղութեանց սկզբանար մեր թերթերը չեն ուղեր հրատարակել այս յօդուածը՝ որ երկար ժամանակ խմբագրատունէ խմբագրատուն թափառելէ վերջ միայն մեր ձեռքքը կը հասնի: Ոչ թէ միայն չեն հրատարակեր, այլ նաև, ուշագրաւ բարեխղճութեամբ մը; իմաց տուեր են լրօֆէսէօս րին՝ որ խայրն Գոլէճի մատունագարանն վերցուցեր է անգլիերէն բնագիրը այն գործին՝ ուրիշ ընդօրինակուած է Շարժմունի երկային Մարմնոցը:

Մենք չենք ուղեր երեւան համել այն նկատումները՝ որոնք այս առթիւ կրնան թելաղրած ըլլալ մեր թերթերը, բայց շահու տեսակէտներու կարեւորութիւն չտանուս համար պատճառ մըն ալ չենք տեսմներ մերժելու յօդուած մը որ թերեւս կարենայ Գոլէճին ամերիկացի վարիչներուն աչքը բանալ:

Պատուանդանը կը գայթի այսպէս, իրենց պաշտած համբաւեալ կուռքը, այդ բանգէտ ու գիտուն բրօֆէսէօրը, բովանդակ Հայոց այդ ամենալարգացեալ և ամենանմուս ներկայացուցիչը կ'իյնայ, և հարկ չկայ ըսելու թէ շատ հրապուրիչ երեւոյթ մը չի պարզեր իր այդ ողորմուկ անկումին մէջ: ԽՄԲ. —

“ԳՐԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ,,

Խոգիբը, լա՛ւ միտ դրէք, անբարոյական դրականութեան վըրայ չէ այս պահուս, այլ «գրական անբարոյականութեան» վրայ: Սահմաննենք այս վերջին բառը. —Գրական անբարոյականութիւն ըսելով ընդհանրապէս կը հասկնանք բոլոր այն արարքները, զորս մարդիկ կը գործեն խարելով, գողնալով, կեզծելով կամ ուրանալով, միշտ գրականութեան դիմակին տակ պահուըտած: Գրականութեան անբարոյականները և մակարոյծները կարելի է որակել բանագող բառով, քանի որ խկապէս բանագող մը թէ՝ խարեւայ մըն է, թէ՝ կեղծարար մը և թէ՝ ուրացող մը միանգամայն:

Անագոլ Ֆրանս, քանազողութեան ներքողականը վերնագրով յօդուածի մը մէջ կարծիք կը յայսնէ թէ միզուն որ ծագկէ ծաղկէ թեչակնելով հիւթ կը հաւաքէ և մեզր կը պատրաստէ, գողութիւն մը գործած չ'ըլլար ընաւ, մինչդեռ մրջւններու երամը որ ձմեռնային պաշարը ամբարելու համար կ'աւլէ կը տանի հացի փըշը բնագները, ցորենի հատկներն ու յարդի շիւդն ալ միասին, պարզապէս յափշտակութիւն մը կը գործէ: Գրականութեան մէջ ալ, ո՛ և է նիւթի վրայ հեղինակաւոր անձանց գործերը կարդալով, զանոնք խրացնելով, մարսելով և բաղադրելով նոր աշխատաթեան մը ծնունդ տալը բանագողութիւն չէ բնաւ, բայց երբ լան-

գէտի անուն շահելու համար միայն, բոլորովին օտար նիւթերու վրայ գրող կամ խօսող անձեր կը տեսնենք, որոնք պաղարիւնութեամբ կ'ընդօրինակեն կամ կը թարգմանեն ուրիշի մտքին արտադրութիւնները և իր իրենցը կը նկրայացնեն մեծահամուլէս, ահա' այն ատեն չենք կրնար չգոչել իրենց երեսին. — Կուռքեր, բանագո' կուռքեր . . .

Դժբախտաբար մեր գրականութիւնը իր՝ ծոցին մէջ բաւական թուով պահած է մակարոյց գրողներ, և եթէ ասոնցմէ մէկ երկուքին դիմակը այլ և այլ առիթներով վար առնուած է, զեռ անդին կը մնայ պատկառելի բանսգողներու շարքը, որ զանազան նկատումներու հետեւանքով կը շարունակէ մնալ իր կուռքի պատուանդանին վրայ Բայց անկեղծութիւնն ու արդարութիւնը պարոք կը դնեն մեր վրայ, որ այսուհետեւ նուազ խղճահարութիւն ցոյց տանք աւազէ հի հան վրայ կանդնող այդ համբաւի դվեակներուն, և զանոնք հասարակութիւններկայացնենք ճիշդ այնպէս՝ ինչպէս որ են :

Այս սկզբունքն թելազրուած՝ ահա կը սկսինք հրատարակութեան տալ երկար տարիներէ ի վեր մեր կատարած պրապումներուն արդիւնքը, առանց մեր կողմէ մեծ բան մը աւելցնելու, այլ կը բաւականանք միայն իրողութիւնը ցուցադրելով իր մերկ վիճակին մէջ, ինչ որ ինքնին պերճախօս է արդէն ու ցոյցող :

Մեր գրականութեան պատկառելի մակարոյժներուն շարքը արժան է որ սկսինք բրոֆ. Յակոբոս Ճէճիղեանով : Այս անձնաւուրութիւնը, որուն հոչակը շատ լուած եմ և որուն քանի մը քարոզներն ալ ունկնդրած եմ Յերա գտնուած ատենս, մեր մէջ ճանչցուած է իր ներհուն հայկարան, ճարտար գրադէտո՞ և սիեճախօս քարոզիչ : Դուրեան Սրբազնութիւն Մատենագրութեան» անուն գործին մէջ, Յակոբոս Ճէճիղեանը յիշատակած է իր հեղինակ Շարժմունի Երկնային Մարմնոց անուն երկի մը, և գեռ վերջերս յիշեալ վերապատուելին մատնամիշ կ'ըլլուէր իր յաւաշապահը Հայ-բողոքական գրականութեան ! ? : Խօսքը չեմ ըներ տակաւին այն արտառոց ու գնուած գովեստներուն, զորու հարապարակաւ կամ անձնապէս շռայլած են իրեն, կարդ մը ուրիշ գրական մակարոյժներ : Բրոֆ. Ճէճիղեանի պերճախօսութեան մասին այժմ բան մը չեմ ըսեր. այդ իմ նիւթս չէ. բայց չեմ հասկնար թէ ինչպէս հայկարան ու գրադէտ կ'անուանուի մէկը, որ իր բոլոր կեանքին մէջ քարոզանման յօդուածներ գրելէ և թարգմանութիւններ ընելով ստորագրելէ զատ բան մը չէ ըրեր իր գրականութիւն :

Խօսքէրթեան վարժարանի նոր աշակերտներէն ժամանակաւ լըստ էի արդէն, թէ իրենց հայկարանութեան ուսուցիչը հիանալի

օգտուող մըն է անդլիական հրատարակութիւններէ , զորս թարգ-
մաննելով և քիչ կամ շատ այլափոխելով կը ներկայացնէ իրը իր
մտքին արտադրութիւնը . այս կերպով է որ անիկա համայնագի-
տական տաղանդ մը կը թուի ըլլալ , և իր մասածելու կարողութիւ-
նը համնիլ կ'երեւայ մինչեւ «երկնային մարմնոց չարժումները» :
Բայց իմէջ չափել պէտք ըլլայ անոր աշխատութեան , յղայման և
արտադրութեան քանակը , շատ քիչ բան կը գտնենք որ իրեն սե-
փական ըլլայ : Դարձեալ բրօֆ . ձէճիղեանի աշակերտներէն լսեր
էի թէ Շարժմունիք Երկնային Մարմնոց անուն գրքոյլը , որով վե-
րապատուելին կը կարծէ տեղ մը շահած ըլլալ Հայ դրականութեան
մէջ (դոնէ անանի հաւատացուցած ին իրեն) , գլուխ-գործոց բանա-
գողութիւն մըն է օտար հեղինակէ մը :

Սրդ , բոլոր այս զրոյցները առուգելու համար վաւերական ա-
պացոյցներ պէտք էին : Հեղինակի մը մասին «բանագողութիւն է
ըրեր» ըսել և անցնիլ շատ դիւրին բան մըն է արդարեւ . հարկ էր
դրականապէս ցոյց տալ բանագողութեան աղբիւրն ալ , և ղանակն
ալ , և լսու ամում վճիռ արձակել : Թէ ինչպէս ձեռք ձգեցի բրօֆ .
ձէճիղեանի գործին բնագիրը , ինքնին հետաքրքրական պատմու-
թիւն մըն է : Քանի որ , մտածեցի Շէրլօք Հօլմսեան դրութեամբ ,
Շարժմունիք Երկնային Մարմնոցը աստեղագիտական գործ մըն է ,
պէտք էր աչքէ անցընել այս գիտութեան վերաբերող օտար հեղի-
նակութիւնները : Հաւանական հնիթադրութիւնը այն էր որ բրօֆ .
ձէճիղեան , իբր անդլիագէտ , մտածած ըլլայ օգտովիլ անդլիական
հրատարակութիւններէ . դարձեալ , իբր կը երամիտ և քարոզիչ ,
նախապատութիւն պիտի տար անդլիացի կրօնաւոր-գիտուններու
հեղինակութեանց : Հետեւաբար , քննութիւնս սահմանափակելով
անդլիացի կը երամիտ գիտնականներու գործերուն մէջ , որ մըն ալ
ձեռք անցուցի Եսce Cælum կամ Parish Astronomy անուն դիրք
մը , որ կը բազկանայ վեց քարողներէ՝ արտասանուած՝ Քոնսէք-
դիքըցի վերապատուելի քարոզչի մը կողմէ : Շէրլօք Հօլմսի դը-
րութիւնը մխալեցուցած չէր զիս : Ընդհակառակը , բոլոր ենթադ-
րութիւններս ճիշդ ելած էին : Ժամանակագրական ձշութիւնն ալ
սոուգելու համար տեսայ որ Շարժմունիք Երկնային Մարմնոցը ,
որ կը բազկանայ 62 էջէ , Եսce Cælumէն տառը տարի վերջը հրա-
տարակուած էր : Եւ սկսայ բաղդատութեան :

Բրօֆ . ձէճիղեանի գործը կարդացող մը անպատճառ . ինքնի-
րեն կ'ըսէ թէ հեղինակը աստեղագիտական խորունկ հմտութեան
մը կը միացնէ նկարագեղ երեւակայութիւն , բացատրելու ինքնա-
տիպ ձեռեր , ևայն , բայց այս կարծիքը կը տեւէ մինչեւ այն վայր-
կեանը , երբ ձեռք կ'առնէ . անդլիացի հեղինակին վերոյիշեալ

գործը, և կը տեսնէ՛ թէ ասոր բովանդակութեան կէսէն աւելին թարգմանուելով փոխադրուած է: կը հասկնանք որ հեղինակ մը, իր հասակէն վեր գիտութիւններու վրայ ճառած ատեն, պէտք ունենայ զուս հաշուական և գիտական տեղեկութեանց և դասոնք քաղէ ո՛ և է հասորէ մը, բայց այն քաղուածքը զոր բրօֆ: ձէծիղեան ըրեր է, մեղուի չէ, այլ մըջիւնի ճարպիկութիւն է: ինչպէս կ'ըսէր Անաղոլ միանս: — Ամրող էջեր, գրական, հրուսագրական, նկարագրական, ևն: թարգմանուած ու փոխադրւած են, ի'նչպէս հիմայ պիտի աւեսնենք:

Մանենք, եթէ կը հաճիք, մանրամանութեանց մէջ: Մեր առջև ունինք երկու գրքերն ալ, ու անոնց բաղդատութեան արդիւնքը ա՞ն: կը ներկայացնենք: —

Շարժմունի՛ Երկնային Մարմնոցի 12, 13, 14, 15 և 16րդ էջերը քաղուած են Էջե Ծալսի 40, 41, 42 և 43րդ էջերէն: Եթերին եւ երկնային մարմնոց շուրջ տիրող դատարկութեան մասին մէջ բերուած այնքան գեղեցիկ պատկերները ծնունդ են անգիտյի: ո՛չ թէ հայ վերապատուելիին մաքին:

Դարձեալ, Շ. Ե. Մ.ի 26, 27, 28, 29, 30, 31րորդ էջերը ընդօրինակուած են Է. Ը.ի 52, 53, 54, 55րորդ էջերէն: Թէ երկրի վրայ ամէն բան ծանրութիւն ունի եւ թէ այս մասին ի'նչ ըստած է նեւտոն, կամ թէ այս խնդիրներուն վրայ այլ եւ այլ անձեր ի'նչ ենթադրութիւններ ըրած են, ատոնք, յարգելի բրօֆէսէօ'ր, թողէք որ Քոնհէքդիքը լուսամէ մեզի, այդ ի'նչ դիրութեամբ կը յարիք Անդլիացի հեղինակին տեսութիւններուն, եւ գիտական բարձր խնդիրներու վրայ վճիռներ կ'արձակէք, թուակօրէն կրկնելով վերապատուելիի մը խօսքերը . . . :

Դարձեալ Շ. Ե. Մ.ի 43, 44, եւ 45րորդ էջերը, բառ առ բառ թարգմանուած են Է. Ը.ի 25, 26, 27 և 28րորդ էջերէն: Անգլիացի հեղինակը calculusի (հաշուողութիւն) կատարած հրաշալի գործերը աւելի ըմբռնելի ընելու համար այս տեղ հարկ տեսեր է արարական Հազար եւ մէկ զիշերներու պատմութենէն մաս մը ներկայացնել իր ունկնդիրներուն: Եւ որովհետեւ ամերիկացի ունկնդիրները կրնային մնածամանութեամբ կարդացած չըլլալ Հազար եւ մէկ զիշերները, վերապատուելին կասկած կը յայտնէ որ իր ընելիք պատմութիւնը գիտոցած ըլլան արդէն իր ունկնդիրները: Միւեւնոյն բանը կ'ընէ թութակօրէն մեր Հայ վերապատուելին, առանց նկատի առնելու առկայն թէ հայ ընթերցողը մանաւանդ մեր նախորդ սերունդը, ամէնէն աւելի յափշտակութեամբ կարդացած է Հազար եւ մէկ զիշերները, եւ հետեւաբար կարելի չէր իրեն ալ վերագրել ամերիկացիներու տգիտութիւնը: կը տեսնէք թէ կոյր ընդօրինակութիւնը ի'նչ սիսալներու մէջ կը թողուարդու:

Շ. Ե. Մ.ի 48րորդ էջին վրայ լուսնի մասին գրուած այնուածան նկարագեղ տողերը առնուած են Ե. Ը.ի 88րորդ էջէն։ Իսկ անկէ անդին, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 և 59րորդ էջերը, երգեմն քաղուածաբար, բայց յաճախ բառ առ բառ ընդօրինակուած են Ե. Ը.ի 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103 եւ 104րորդ էջերէն։ Կարելի չէ այս չոր թիւերէն գաղափար մը գոյացնել այն զարհութելի անտապիթերութեան վրայ, որով Ռոպէրդեան ձեմարանի հայկաբանութեան ուսուցիչը, ուրիշին յախուռն վճիռները, տեսութիւնները, զննութիւնները, համոզումները, նկարագրութիւնները եւ գրական բացատրութիւնները կ'իւրացնէ և իր իրը կը ներկայացնէ մեղի։ Միամիտ ընթերցող մը պիտի խորհիր թէ այնքան ուրիշ զբաղումներու մէջէն յարգելի պատուելին ի՞նչպէս ժամանակ կը գտնէ նրկնային մարմինները զննելու, անոնց ամենափոքր շարժումները ուսումնասիրելու, այլ եւ այլ աստեղագէտներու կարծիքները սերտելու, եւն։։ Ո՞վ կրնար մտքէն անցընել որ բրօֆէսօրին սերտածը միմիայն Եօս Սալոմի էջերն են եղեր . . .

Գարձեալ, Շ. Ե. Մ.ի 62 և 63րորդ էջերը քաղուած են Ե. Ը.ի 126 և 127 էջերէն, իսկ 64, 65, 66, 67րորդ էջերը առնուած են 137, 138, 139 և 140րդ էջերէն։

Զենք զիտեր թէ Շ. Ե. Մ.ի հեղենակը իր գործին միւս կէսը ուրտեղէն ընդօրինակեր է։ մի գուցէ ան ալ օր մը, նորէն Շէրլոք Հոլմսի զրութեամբ, ձեռք անցընեմ։ Ամէն պարագայի մէջ, հետաքրքիր ընթերցողներուն կը յանձնաբարենք ընթերցումն ու բաղդատութիւնը երկու ծանօթ հատորներուն, որոնք իրը «առաջնորդ թարգմանութեան» կրնան մնեծ օգտակարութիւն մը ունենալ։

Հետաքրքիր էինք իմանալ թէ բրօֆ։ Յակորոս Ճէճիկեան ի՞նչ արդարացում պիտի կարենար ցոյց տալ իր այսքան յայտնի և բառական բանագողութեան մասին։ Ասկէ առաջ, երբ Ռոպէրդեան վարժարանի ընթացաւարտները ընդհանրապէս, ու աշակերտները մասնաւորապէս կը քննադատէին իրենց ուսուցիչը, կը միտէի զիրենք դատապարտելու։ Բայց այսօր, աչքի առջեւ ունենալով ներկայ բառագողութիւնը, ի՞նչպէս նաև «Բիւրակն»ի խմբագրականները, որոնք յաճախ հարազատ թարգմանութիւններ են անգլիերէն «Great Thoughts», «Christian World», «Homiletios» եւն. պարբերականներէն, կատարելապէս իրաւունք կուտամ զինքը քննադատողներուն։

“ՊԱՏՌԻ ՀԱՄԱՐ”

(ՏՐԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ ՉՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ)

Թիմիս, 10 Յունուար 1905.

Թիմիսի Հայոց Տրամադիքական Բնկերութեան խումբը, յունուար 3ին վերսկսաւ իր ներկացացութիւնը : Պ. Շիրվանղաղէի նոր թատերախաղը՝ «Պատուի համար», նոյն իրիկունը մեծ թուով ժողովուրդ հաւաքած էր թատրոնը, և կարելի է ըսել որ այդ հատաքրքրութիւնը հայ հեղինակին ինքնուրոյն և նոր գործին նկատմամբ, գոհացում ստացաւ :

Պ. Շիրվանղաղէ հայ բեմին տուաւ բաւական լաւ թատերախաղ մը : — Նիւթը առնուած է վաճառականական միջավայրէն, որ ինչպէս ամէն տեղ, նոյնպէս և մեր մէջ դժբաղդաբար հարուստ է բարոյականութեան ամենատարրական պահանջներու դէմ ծանր արարքներով : Դրամապաշտութիւնը որ մարդկային հոգիին ամենաազնիւ նիւթերը քամելու գերազանց յատկութիւնը ունի, վերջ ի վերջոյ զգացութերով օժտուած բանական արարածները կը դարձնէ գաղան մը, մոլոս մը՝ որ միայն լափել, միայն ոչընչացնել դիտէ : Իր գոյութիւնը մանր գարշանքներով ծածկող անհատը որ նախապէս չարիքը կը գործէր մի՛ միայն իր անձնական բարօւութեան համար, վերջ ի վերջոյ մինչեւ իսկ այդ նապատակը կը մտնայ, և նոյնը կը գործէ իրեւ մեքենայ մը, աւեր ու արցունք տարածելով իր չուրջը՝ բութ անգիտակցութեամբ : Զափերը կը փոխուին, բարոյական ըմբունումները գիտիլայր կը գառնան և մարդը կը լողաց իր գոյացուցած ճահճին մէջ, նողկալի երջանկութեամբ :

Ահա ընդհանուր խօսքերով այն տիսկարը զոր հեղինակը ներկայացուց մեզի՝ Անդրէաս Էլիզբարեանի երեւոյթին տակ : Այս մարդը որ կեանքի նկուղներէն, խորդութեան բոյներէն առաջ եկած է, կամաց-կամաց կը յաջողի բարձրանալ՝ թուք ու մուք ու տելով, անարդանք կրելով, և, ինչ որ ամէնէն կարեւորն է, անգաղար խարելով : Նիւթեական յաջողութիւնները և հարատութեան փայլը երկար ժամանակ կը ծածկեն իր յանցանքները, բայց ոչ վերջնականապէս :

Մեծ ոճիրները՝ սովորաբար կը յայսնուին փոքրիկ անդգուշութիւններէ և անհոգութիւններէ : Իր առեւտրական գործին ընկեր Օթարեանի մահաքընէն վերջ, Էլիզբարեան կը զրկէ, կը կողովոտէ անոր որբերը, մոռնալով սակայն քանի մը վաւերագիրներ՝ զորս Օթարեանի այրին կը պահէ խնամով, և երբ իր գաւակը Արտա-

շէսը կը մեծնայ ։ կը յանձնէ անոր ։ Արտաշէս Օթարեան՝ այսպէսով մարմնացած վրէժիմդրութիւն մը կը դառնայ էլիզբարեանի համար, մշտական սպառնալիք մը որ կրնայ խորտակել իր հարուստ յանցաւորի գոռող բախտաւորութիւնը :

Էլիզբարեան հնարքներ կը վնասուէ այդ հարուածէն ազատելու համար ։ Դիտէ որ Օթարեան կրնայ ոչ թէ միա'ն դրաւել իր հարզութեան կէսը, այլ նաև զինքը խայտառակել իբր գող ։ Սյստեղ մէջ կ'ինայ էլիզբարեանի աղջիկը, Մարգրիտ, որուն Արտաշէս կը համակրի ։ Սյդ համակրութիւնը փոխադարձ է ։ Մարգրիտ՝ այսպէսով կը դառնայ տրամերգութեան կիցրնսական անձնաւորութիւնը, ան մէկ կողմէ չի հաւատար որ իր հայրը անազնիւ մարդ է և միւս կողմէ ալ չի համենար թէ ինչպէ՛ս Արտաշէս Օթարեան՝ իր համակրութեան առարկայ իտէալ երիսասարդը՝ կրնայ իր հսկուկը աղջկան հօրը մասին ստոր ու սուս բամբասանքներ յերիւրել ։

Մարգրիտ երկու կրակի մէջ է ։ Ելքը կը գտնէ Օթարեանը ։ Անիկա վաւերաթուղթերը Մարգրիտի կը յանձնէ, որպէս զի անձամբ ստուգէ և համոզուի թէ որքան իրաւայի են իր պահանջն ու մեղադրանն ըները ։ Սյդ թուղթերը ջախջախիչ են. աղջիկը կը համոզուի որ իրենց ծով հարստութիւնը գողութեան արդինք է, և թէ իր հայրը անազնիւ մարդ մըն է ։ Անոր անարատ հոգին կը ցընցուի, ան կ'ըմբռոտանայ այդ աստիճան ստորնութեան դէմ՝ զոր գործած էր իր հայրը ։ Եւ այսպէսով՝ իրեն համար կը ստեղծուի խորին յուղումներու ծանր ու տանջող կացութիւն մը ։ Ան ոչ օգնական ունի, ոչ ալ խորհրդատու. մայրը՝ բարի և թոյլ կին մըն է, որ երկար տարիներու ընթացքին աւելի, հասկցեր է ամուսնին բոլոր աղտոտութիւնները, բայց ստիպուեր է լուելու, տանելու, համբերելու, և վերջ ի վերջոյ դարձեր է կամազուրի, ոչնչացած էտէ մը, որ միայն արտասուել գիտէ ։ Մարգրիտի քոյրը՝ Ռօզալիան՝ մնամիտ պճնասէր մըն է ։ Մէկ եղբայրը անառակ է, պոելվիվան, միւսը՝ ճարտարագէտ մը՝ նոյնքան նիւթապաշտ, նոյնքան չարագործ է՝ որքան իր հայրը. միայն աւելի կրթուած է անկէ, և աւելի յարժարած ժամանակին պահանջներուն կայ նաև մօրեղբայրը ։ Սաղաթիէլը՝ նոյնպէս փարիսեցի եւ անսիրտ արարած մը որ իբր իր քեռայրին առեւտրական գործերուն օժանդակող ու խորհրդատու՝ կամաց-կամաց կը կողոպտէ զայն, ինչով եւ ինչպէ՛ս որ կրնայ ։

Սյստեղով, տրամերգութեան բոլոր ծանրութիւնը կը կեղրունանայ Մարգրիտի հոգւոյն մէջ. ա՞ն է որ կը տառապի ամէնուն փոխարէն, եւ ի վերջոյ զո՞ կ'երթայ իբր փրկութեան նոխազ ։

Հայրը՝ էլիզբարեան՝ իր հին յանցանքը քաւելու համար նոր ոճիր մը կը զործէ ։ Ան գիշերանց աղջկանը սենեակէն կը գողնավ

Օթարեանի վաւերաթուղթերը և կ'այլէ։ Մարդրիտ չի կրնար տանիլ հօրը գործած այս նոր և անասնելի ստորնութիւնը, մանաւանդ որ պատուոյ խօսք ալ տուած էր. Օթարեանի՝ թէ թուղթերը պիտի վերադարձնէ։ Լուծումը վրայ կը համնի, և Մարդրիտ՝ եթէ ոչ իր հօրը, գոնէ իր սեփական պատիւը փրկելու համար վերջ կուտայ իր կեանքին։

Ահա համառօս կերպով արամերգութեան բավանդակութիւնը։ Մենք առանձին կանգ չենք առներ բոլոր գործող անձերու վրայ. քանի մը խօսք կ'ըսնեք միայն անոնցմէ գլխաւորներուն նկատմամբ։

Տարակոյս չկայ որ ամենայաշող տիպարը Անդրէաս Ելիզարեանն է։ Հեղինակը կրցեր է այդ տիպարով բաւական գորեղ կերպով արտայացնել մուժ գործերու, անազնիւ՝ ստոր արարքներու, եռասէր՝ նիւթապաշտ վաճառականի ցած հոգին։ Ելիզարեան «փողի հերոս» մըն է։

Աղջիկը՝ Մարդրիտը՝ որ հասարակական արդարադատութիւնն ու խիզճը կը ներկայացնէ, բաւականաչափ ցասում չունի ծանր արարքներու հանդէպ։ Սու հասարակ՝ իբր հերոսուհի՝ անոր հոգին կինար քիչ մը աւելի ուժեղ ըլլալ։ Հայրն ու շուրջի անձերը լաւ ծանչնալէ վերջ, անհասկնալի կը մնայ որ ան միամտաբար իր քովը կը պահէ վաւերաթուղթերը, փոխանակ խակոյն տիրովը վերադարցնելու։ Նոյնպէս անըմբոնելի միամտութեան օրինակ մը կուտայ Օթարեան՝ որ լաւ ճանչնալով Ելիզարեան ընտանիքը, փոխանակ թուղթերը իր ներկայութեամբ ցոյց տալու Մարդրիտի, կը թողու անոր քով։ Խորին համակրութենէ բղխած հաւատքը Մարդրիտի մասին՝ այսաւող հաղիւ թէ արդարացուցիչ հանգամանք դասնայ. աւելի ճիշդ կ'ըլլայ ըսել թէ հեղինակը քիչ մը արուեստականութիւն մոցուցեր է իր գործին մէջ։

Արտաշէս Օթարեանն ալ կատարեալ տիպար չէ. ըստ երեւոյթին՝ հեղինակը փորձեր է անոր մէջ դնել ազնիւ ասպետութիւն, հերոսական վեհանձնութիւն։ Սն խոչոր բառեր կ'ըսէ, պատրաստ կը թուի ամէն տեսակ զոհողութեան, բայց վերջ ի վերջոյ այնքան արամադիր չերեւար վեհ նպատակի մը յարելու, որքան կը հետաքրքրուի իր սեփական ժառանգութեամբ՝ զոր Ելիզարեան կապտած է։

Տրամերգութեան դարձուածքներուն (Intrigue) մէջ ալ թերութիւն մը կայ։ Երկրորդ եւ երրորդ արարուածներուն մէջ գրեթէ ամէն բան, նոյն խակ խաղին ելքը կը յայտնուի. հանդիսատեսը գիտէ թէ վաւերաթուղթերը պիտի գողցուին, թէ Մարդրիտ վերջ պիտի տայ իր կեանքին։ Այս հանգամանքը՝ ընականաբար կը

թուլցնէ խաղին ելքին նկատմամբ գոյացուելիք հետաքրքրութիւնը։ Դարձեալ՝ անօգուստ եւ ձանձրալի մելոտուամ մը դարձած է այն տեսապանը որուն մէջ էլիզապետան վաւերաթուղթերը կը գողնայ աղջկանը սենեակէն։ Անոր աանջանքները կեղծ են. այդ տեսակ բիրս, ստորհոգի արարած մը չի կրնար այդքան խղճի խայթի ընդունակ ըլլալ։

Տարակոյս չկայ որ Շիրվանզադէ աղդուած է Օկտավ Միրապոյի ծանօթ արամերգութիւնէն՝ «Փողի հերոս»էն (*): Երկու թատերախաղերուն մէջ աչքի զարնող արտաքին նմանութիւն կայ։ Երկու գործողութեան մէջ ալ փողի հերոսը հայրն է, բողոքողը՝ աղջիկը. մայրը՝ անդոյն բարի արարած մը. կայ հաշուապահ մը որ կը յիշեցնէ Միրապոյի թատերախաղին պարտիզպանը։ Անկարելի է նաև մոռնալ «Փողի հերոս»ին թուղթ ստորագրել տալու տեսապանը զոր «Պատուի համար»ին մէջ կը կատարէ Սաղաթիէլ։ Այս նմանութիւնը սակայն չի նսեմացներ «Պատուի համար»ին արժէքը։

Պ. Շիրվանզադէի արամերգութիւնը, մէկդի թողլով մէկ քանի թերութիւններ, կարելի է յաջողած համարել թէ՛ բեմական տեսակէտով, թէ տիպարներու ընտրութեամբ, եւ թէ՛ գործողութեան յաջորդական զարգացմամբ։ Մեր կարծիքով այս յաջողութիւնը մասամբ կը բացատրուի անով՝ որ հեղինակը այս անդամ լքած է ա լա իպէն «Նոր խօսք» ըսելու յաւակնութիւնը, եւ իրեն պարզ նպատակ ընտրել է ներկայացնել մեր իրական կենանքը՝ գեղարուեստորէն կարելի ճշտութեամբ։ Եւ լաւ է որ այդպէս ըրեր է։

«Նոր խօսքեր»ը գժուարութեամբ կ'ըսուին. անոնց երկունքը ծանր է։ Թող Հայ հեղինակը յաջողի մեր այս կամ այն միջավայրը բեմ հանել իր լաւ ու վատ կողմերով, եւ մեր կեանքը կրծող բարոյական վէրքերէն մէկն ու միւսը պարզէ, — եւ այդքանը կը բաւէ։ «Պատուի համար»ը՝ մեր հասարակական մարմնին վրայ բացուած այդ տեսակ շարաւալից վէրքի մը պատկերն է։

Խաղը լաւ անցաւ իր ամբողջութեամբ։ Հեղինակը բուռն ծափահարութեանց առարկայ գարձաւ։

Ա. —

(*) ԽԱՆ. ԽՄԲ. — Պ. Ա. Շիեանց՝ Ռուսահայոց մէջ այս անունով բարգմաննեց Միրապոյի «Les Affaires sont les affaires» տրամերգութիւնը, որ հանից յաջողութեամբ ներկայացնեցաւ Կովկասահայ բնելու վրայ։

ԱՐԴԻ ԱՆԳԼԻԵՐԵՆԸ ՇԻՆՈՂՆԵՐԸ

(ՈՒՍՈՒՄՆԱՄՐՈՒԹԻՒՆ)

Գ. (*)

Ռոբերտ Պրինս (Robert Burns) էր անտարակոյս առաջին երդիչը նոր շրջանին. ինք արդարեւ որդեգրեց Գրէալի և Գառվըրի գաղափարականները, ևւ առաջ տարաւ անոնց սկսած ՈՌՊԲՐԴ ՊԲՐՆՍ գրական շարժումը, բայց նոյն ատեն՝ ինք իր կողմէ մոցուց մեծ ու կարեւոր փոփոխութիւններ ևւ նորութիւններ։ Պէտք չէ մոռնալ թէ այս մեծ բանաստեղծները իրարու ժամանակակից էին։ Մինչ Գրէալ՝ 1783ին կը սկսէր հրատարակել շարքը աղքատին կեանքի պատկերներուն, ևւ Գառվըր՝ 1785ին կը փորձէր աւելի պարզ ու անսեթեւելի ոճ մը բանաստեղծութեան մէջ, Պըրնս՝ 1786ին Սկովախոյ մէջ կ'արծարծէր բուռն համակրութիւն մը ևւ խանդ մը Սկովական խարբառով հրատարակած իր առաջին ոստանաւորներովը, որոնք մինչեւ այսօր պարծանքը կը համարուին սկովական գրականութեան։ Գառվըրի պէս՝ Պըրնս ալ զարմանալի պարզութեամբ կը նկարագրէր լուսութիւնը, ևւ սակայն բացարութեան գեղեցկութեամբը զգալիօրէն կը գերազանցէր Գառվըրը։

Պըրնս՝ իր բոլոր հրատարակութիւններուն մէջ երեւան բերաւ լայն զուարթաբանութիւն մը ևւ հատու սրաբանութիւն մը, որոնց չենք հանդիպիր ուրիշներու քով։ Ինք աղքատ մարդ մըն էր, հողի զաւակ մը. ևւ նկարագրեց այդ տեսակ կեսնքը, ոչ թէ զննութեան հանդարափէկ, հապա անձնական փորձառութեամբ։ Մանաւանդ, ան ըրաւ ի՞նչ որ ո՛չ Գրէալ ևւ ո՛չ ալ Գառվըր ըրած էին—սէր երգեց։ Սէր երգեց, կատարեալ ևւ բուռն եղանակով մը, շնորհալիութեամբ մը ևւ կրակով մը, որուն քիչ անգամ յաջողած է հասնիլ անդիպական գրականութիւնը, իր զանազան շրջաններուն մէջ։ Դիւթելու կախարդանքը կար անոր երգին մէջ։ Իր քնարերգականները ունին անուշութիւն մը ևւ հատուութիւն մը՝ բոլորովին իրենց յատուկ։ Իրեւ սիրային-բանաստեղծ Պըրնս անգերազանցէլի ևւ անմատչելի հոչակուած է։ Ահաւասիկ անմահ քառեակ մը.։

Had we never loved so blindly,
Had we never loyed so kindly,
Never met, and never parted
We had ne'er been broken-hearted.

(*) Տե՛ս «Ծաղիկ», թիւ 15:

Պայրըն և Սքօթ յայտարարած են թէ՝ հագարաւոր սիրային վէպերու ծուծը կամ ամփոփումը կը ներկայացնեն այդ չորս տուղերը. —

Եթէ զիւար չը սիրեին կուրօտէն
Եթէ զիւար չը սիրեին ազնուօտէն,
Թէ հանդիպած, թէ բաժնուած չըլլային։
Մը ի խորէն ամենեւին չպիտի լային։

Այս տողերը ամենապարզ բայց ամէնէն սրաւառուչ եղանակով կը բացատրէն շատերու փորձառութիւնը։ Եւ իր բոլոր քնարերգականներուն մէջ կայ պարզութիւն մը և թարմութիւն մը որ հմայիչ է։ Հաճելի է միտք բերել, այս հիանալի սիրային տողերը կարդացած առաննիս, թէ զանոնք ներշնչող կիներն էին գեղացի աղջիկներ, հողի գաւակներ, ամէնքն ալ չարքաչ աղջիկներ, որոնք կ'ապրէին սարկութեան քան թէ վէպի կեանքը։ Ասով մէկտեղ հնա թէ միջնադարեան եւ ո՛չ մէկ երդի հերոսուհիի մասին աւելի աղուոր բաներ ըստուած չեն քան ինչ որ արօրի այս զաւակը կ'ուղղէր աշխատանքի իր ընկերուհներուն։ Անքա՞ն հարազատօրէն ժողովուրդին զաւակն էր ինք որ իր հանճարին կրթութեանը համար պէտք եղած բոլոր տարրերը գտաւ իր շուրջը ապրող ժողովուրդին մէջէն, բոլոր անհրաժեշտ նիւթերը՝ իր անման երգերուն համար։

Խոպըրդ Պըրնա՝ չէ ուսացած նոյն խոկ միջնակարգ դաստիարակութիւն մը. հասարակ կարտալ գրելէն անդին չէր անցներ դըպրոցին մէջ իր բոլոր սորվածը։ Կը խոստովանի սակայն թէ շատ բան կը պարտի իրենց տան մէջ բնակող ծեր կնկան մը, որ «նշանաւոր էր իր տղիտութեամլը, դիւրահաւանութեամլը և նախապաշարութիւնը»։ Անկէ է որ պատանի Պըրնս կը լոէ պատմութիւններ դեւերու, ողիներու, յաւերժանարսերու և ուրիշ բոլոր երեւակայական երեւոյթներու, որոնց մասին կինոցին բան մը գիտնալ այն ժամանակի պառաւները։

Սկովտական ստորևագաւառի հիանալի տեսարաններուն մէջ ծնող և ապրող այս պատանին իր գեղեցկագոյն դասերը առած է անտառին թոշուններէն և վայրի ծաղիկներէն։ Եւ ասոնք առիթ տուած են հողագործ բանաստեղծին գրել անանկ տողեր, որոնց մէջ ամէն բանէ աւելի կը փայլի նկարագրութեան հարազատութիւն մը։ Ինձի ծանօթ այս կարգի իր մէկ քանի ոտանաւորներուն վրայ քանի մը խօսք միայն կը բաւէ այս պարագան հաստատելու, և մանաւանդ ցուցնելու թէ՝ ի՞նչ փափուկ և զգայուն սիրտ մը կը կրէր բանաստեղծը։

Նոյեմբերի ցուրտ օր մը, Պըհնս հողը հերկած ատենը՝ կը տեսնէ յանկարծ որ արօրը կը պատուէ, կը ցլուէ հողի եւ տերեւներու կոյտ մը, որուն աւերակներուն տակէն դուրս կը ցատկէ պարտիկ դաշտի մուկ մը. բանաստեղծ-հողագործին սիրոը կը յուզուի եւ կը նստի կը գրէ սիրուն ոտանաւոր մը մուկին վրայ: Դարձեալ ապրիլի անձրեւոտ օր մը արօրին չնոցիք հողին մէջ միսած ատենը երբ հողի կոչտի մը հետ կը տեսնէ սիրուն մարդարտածաղկին արմատէն փրցուիլը՝ զգայուն սիրոը կը ցաւի ըրածին համար, ու այս ինքնին աննշան դէպքը ծնունդ կուտայ անուշիկ, գթոս ողբի մը եւ աննման բաղդատութիւններու, որոնք ծրարուած են «Մարդարտածաղկի մը» վերնագրով իր հիանալի ոտանաւորին մէջ. կտոր մը՝ որ կը ճանչցուի իրբեւ գեղեցկագոյն ոտանաւորներէն մէկը՝ ամբողջ անգլիական զրականութեան մէջ: Ուրիշ անդամ մըն ալ նորէն, դաշտին մէջ ցորեն յանած ատենը, կը տեսնէ որ անդիէն յանկարծ արիւնլուայ վիճակի մէջ քովէն կ'ամսնի նապաստակ մը, զոր քիչ մը առաջ զարնել ջանացիք էր որտորդ մը: Նոյն գթած զգացումները հոս ալ ծնունդ կուտան սիրուն ոտանաւորի մը, ուրուն մէջ մա՛նաւանդ ածական ու անէծք չի խնացիք որարդին: Այստեղ յիշած երեք կտորներս ալ կարճ ոտանաւորներ են ու ամէն անգլիական գիտցողի համար՝ մատչելի ընթերցանութեան: Մէկը միայն քիչ մը սկսվարանութիւն ունի, ի՞նչ որ սակայն բոլորովին անկարելի չըներ ընթերցողին՝ վայելել կարդացածը:

Պըհնս ինք իր կենսագրութիւնը կ'ընէ հետեւեալ տողերուն մէջ, զորս կը թարգմանեմ իր բանաստեղծութիւններու հատորին առաջին տպագրութեան յառաջաբանէն: — «Հատորին մէջ ամիսիուած չնչին կտորները չե՛ն արտադրութիւնը այն բանաստեղծին որ դաստիարակութեան օժանդակութեամբ եւ բարձր դաստ պերճանքի ու ծուլութեան վիճակի մէջ բազմած՝ դէպի վար կը նայի գեղջկական նիւթ մը փառնելու համար: Այս հատորին հեղինակը, նոր սկսող բանաստեղծի մը համար անհրաժեշտ եղող կանոններուն անձանօթ, կ'երգէ այն զգացումները եւ բարքերը զորս ինք կը զգայ եւ կը տեսնէ իրեն եւ իր շորջիններուն մէջ, իր եւ անոնց բնիկ եղուովը:»

Նոյն հատորին երկրորդ տպագրութեան յառաջաբանին մէջ ալ ունի սա՛ ուշագրաւ տողերը: — «Իմ հայրենիքիս բանաստեղծական ողին գտաւ զիս, ինչպէս մարդարէական բանաստեղծ Եղիսան՝ Եղիսէն գտաւ արօրին քովը, եւ իմ վրասնետեց իր ներշնչող վերարկուն: Հրամայեց ինծի երգել սէրերը, ուրախութիւնները, գեղջկական տեսարանները եւ գեղջկական վայելքները իմ բնիկ երկրիս, իմ բնիկ բարբառովս, եւ ես իմ վայրի անարուեստ խաղերս յարդարեցի անոր ներշնչման համաձայն:»

Պըրնսի բանաստեղծութեան մէջ տիրով տարրն է մարդկային բնութիւնը, իր բաղմատիսակ ձեւերով։ Մեծ սէր մը չի ցուցներ բնութեան սո' սկ գեղագիտական լողմին. արդարեւ ամէն տեղ իր գրուածքներուն մէջ, կը հանդիպինք գեղեցիկ բնական նկարագրութիւններու, բայց հեղինակին նպաստակը եղած է մի՛շա ցուցնել մարդը։ Եւ հարկաւ ասիկա չի նշանակեր երբեք թէ Պըրնս չէր սիրեր բնութիւնը. ասոր հակառակը ցոյց տալ ջանացինք արդէն։ Բայց երբ Պըրնս կը նայէր դաշտանկարի մը, անոր գեղեցկութեան վրայ խոկալու եւ զայն մեկնելու համար բացմաշխատ ճիգով հիանալի պարբերութիւններ սուեղծելու նպաստակով չէր։ Ասիկա աւելի մեթոսն է թէնիսընի, որուն գեղեցկակերու բնական նկարագրութիւնները կարդացած ատեննիս կը զգանք, եւ վասահ ենք թէ՝ անոնք ինքնարուղին չեն, հապա սրբագրուած, զառւած, յղկուած եւ ետքը հրատարակուած։ Մինչ Պըրնս կը նկարագրէ բնութիւնը մի՛շա արագ եւ դիւրին ու անաշխատ հպումով մը, որովհետեւ անիկա չի խորհիր ա՛յնքան բնութեան վրայ՝ որքան մարդկային աշխատանքի եւ մարդկային կիրքերու վրայ, զորս ցուցագրելու եւ յատկանչելու։ կը ծառայեցնէ սոսկ բնութիւնը։ Բանաստեղծին այս յատկութիւնը աղէկ կը սկսնուի հետևեալ մանրադէպէն։

Անգամ մը Պըրնս եւ Սթիւրրդ՝ կամնպուրկի մօտիկը բլուրի մը գագաթը կ'ելլեն, առառուն կամուխ հիանալի արեւելք մը դիտելու համար։ Սթիւրրդ իր հիացումը կը յայտնէ ահասարանին գեղեցկութեանը մասին, որ իրու ալ հիանալի էր։ Բայց Պըրնս իր աչքերը յառած էր ոտքին տակը գանուող հիւղակներու պղտիկ խումբի մը եւ հոնկէ բարձրացալ մուխի կապոյտ ողբաներուն, որոնք՝ այդ առատուան պահուն՝ հողագործին նախաճաշին պատրաստութեան նշաններն էին. ու Պըրնս կը յարէ թէ՝ ամրող այդ գեղեցիկ տեսարանին մէջ՝ ամէնէն նշանակալից առարկանուրն են հուղագործներուն հիւղակները, մանաւանդ որ ինք անձամբ կը ծանչնայ անոնց անշուք պատերուն մէջ գանուած գոհունակութեան, երջանկութեան, բարեպաշտութեան եւ ծշմարիտ նկարագրի ճոխութիւնը։ Եւ այս խօսքերը ճշդիւ կը պատկերացնեն զամոնք խօսող մարդը։ Բնութիւնը նկարագրել չէ՛ր իր առաքելութիւնը, այլ երգել մարդուն դիւցազներգութիւնը։ Ինք իր հետեւեալ տողերովը յայտնած է արդէն այդ նոյն գաղափարը.

To make a happy fireside clime

To wife and wife,

That's the true pathos and sublime

Of human life.

Վաեմազօյն եւ անիւարդախ

Զգացու մը մարդ էակիին,

Ունենայն է զաւակ ու կին

Տակ օնախ մը սիրաբարսխ:

Այսպիսի պարզութիւն մը կը փայլի Պըրնսի բոլոր գրածներուն
մէջ առնասարակ, թէեւ քննադատ մը գիտել կուտայ թէ հողագործ
բանաստեղծը քիչ մը փոխուեցաւ էտինալուրկի ընկերութեան
մէջ, ի՞նչ որ ինքնին անհաւանական ու անբնական չէ' բնաւ,
երբ յիշենք թէ Պըրնս գեռ Սկովախոյ մայրաքաղաքը չհասած՝ իր
գողարիկ ոտանաւորները շատերու շրթունքներուն վրայ էին, եւ
իր գրած երգերը կ'երգուէին նոյն խակ բարձր դասու շրջանակներու
մէջ: Իր համբաւը գաղած էր իրամէ առաջ, եւ այս պարագան
տեսակ մը փորձութիւն եղաւ բանաստեղծին, երբեմն մոռնալ իր
ծագումը եւ ճիգ մը ընել դէպ ի ուրիշ ուղղութիւններ:

Պըրնս գերազանցօրէն աղքատի՛ն բանաստեղծն է: Ինք գե-
րազանց ոյժով մը յաջողած է նկարագրել աղքատին կեանքը. ցու-
ցուցած է անկեղծ հիացում մը հասարակ ժողովուրդին առաքի-
նութիւններուն, եւ տածած է համակիր սէր մը անոնց ձակատա-
գրին: Ուստի եւ զարմանալի չէ' որ դաշտին մէջ ամէնէն աղէկ
ձանցուած երգիչը ի՞նքն է: Հանքերու խորերը աշխատողները, հե-
ռաւոր ծովերու վրայ ճամրորդող նաւաստիներ, նորահաստատ մէ-
նաւոր գաղթականութիւններու, ինչպէս նաև գեղջկական խրախ-
ճանքի շրջանակի մէջ իր երգերը բերնէ բերան կը ստուին: Ժո-
ղովուրդի հարազատ զաւակ մըն է ինք, եւ հարազատ կերպով ալ
պատկերացուցած է ժողովուրդին կեանքը եւ մանաւանդ ցա-
ւերը: Եւ ժողովուրդը սիրած է զայն:

Ուրիշ տարր մը Պըրնսի մէջ, որ զօրաւոր աղդեցութիւն մը
գործեց գրականութեան վրայ, զուարթ կատակաբանութեան, թա-
փանցող ուշիմութեան, գերազանց սրամտութեան և երգիծաբա-
նութեան խաւնուրդն էր, որով լեցուն ին իր բոլոր խօսքերը:
Կրնար պատճառել խնդուք, ինչպէս նաև լաց: Ծաղրելու անդի-
մադրելի զօրութիւն մը ունէր, եւ զիտէր գործածել զայն կատար-
եալ աղդութեամբ: Ինչ բանի որ ձեռնարկէր՝ կը կատարէր դիւ-
րութեամբ եւ առանց ամենաչնչին ճիգի: իր մէջը գսնուած բնա-
կան ձիրքերը երբեք սպառելու նշան չէին տար: Իրեն համար՝
երգ մը գրել՝ առաւօտեան համելի գործ մընէր, ու յաճախ ալ լո՛կ
ժամուան մը գործը: Շատ անգամներ ոտանաւոր գրած է հերկելէ
հանգչած պահուն, ծառի մը սոռուերին տակ, կամ առուակի մը ե-
ղերքը ընկողմանած:

Երգիծանքն ալ իր զօրաւոր կողմն էր. ասոր ամէնէն նշանա-

ւոր օրինակը կրնայ սեպուիլ «Առարք Ուիլիի աղօթքը», որ իր քաշնի մը առղերովը աւելի սասովիկ հարուած մը տուաւ Կալվինական նախասահմանութեան վարդապետութեան, քանի շատ մը վերապատուելիներու ճառերն ու դրբերը։ Պըմսա՝ սովորական երկրագործի մը եռանդով և աստուածարանական շատ աննշան հասութեամբը մտաւ իր առենի աստուածարանական այդ մնձ պայքարին մէջ, եւ իր տողերովը սարսեց Սկովտիոյ թունդ Կալվինականները։

Պըմսի գրուածքներուն մէջ չկան բնաւ երկարաշունչ, դասական հոտ ունեցող կաորներ։ Կարծ ոտանաւորներ են աթնչքն ալ առհասարակ, որոնք սակայն շատ աւելի երկար ապրած են քան հաստ հատորներ։ Իր երգերը մանաւանդ կը կազմին իր փառքը։ Ասոնք կրնան բաժնուիլ երկու խումբի, մէյ մը ընտանեկան երգեր՝ որոնց մէջ ամէնէն հիմասլին է «John Anderson my Jo John»ը, և մէյ մըն ալ, բաղուեան երգեր՝ որոնցմէ իրբեւ նմոց կրնայ կարդացուիլ «Willie brewed a peck o'maunt» ը։

Երկու գլխաւոր զօրութիւնները, որոնցմով բանատուեղծները իրենց կը կապեն մարդկութեան սիրար, սէն ու հիացումն են Կրնանք հիմնալ և նոյն իսկ պաշտել ու տակաւին չսիրել։ Կրնանք սիրել և նոյն ատեն անկարուղ ըլլալ պաշտելու։

Զենք սիրեր Շէքսբիրը, Կէօթէն կամ Միլթընը։ Անոնք մեր գլխէն վեր, շա'տ վեր կը բարձրանան, անհասանելի վեհութեան մը մէջ։ Անոնք արդարեւ կը ներկայացնեն մարդկութեան լիռնային բարձրութիւնները և շրջապատուած են վսկը միայնութեամբ մը։ Կը մօտենանք անոնց ահով և յարդանքով, եւ մի՛շա յարդանքով ալ կը միշենք զանոնք։ Կան սակայն բանասանեղծներ, զորս կը սիրենք. նոյն իսկ իրենց տկարութիւնները զիրենք մատչելի կ'ընեն մեզի, ինչպէս նաև սիրելի։ Մարդկայն բնութեան ամենօրեայ ընկերները կրնան ըլլալ ասնաք, որովհետեւ ո՛չ չափագանց փայլուն են եւ ո՛չ ալ չափագանց աղէկ։ Զենք կրնար ակնածիլ անոնցմէ, որովհետեւ արասներով եւ թիրութիւններով լիցուն են։ Վեհութեան իրաւոնքը չունին, բայց համակրութեամն աւելի փափուկ իրաւոնքը կը վայելեն։ Զենք կրնար, օրինակի համար, ընդունկ թէ Միլթըն անանկ մարդ մըն էր որուն հետ փափագէինք ապրիլ։ Նոյն իսկ իր աղջիկները մասնաւորապէս անստանելի կը գտնէին անոր հետ ապրիլը, և իր առաջին կինը ա'յնքան նեղուեցաւ որ փախաւ հեռացաւ իր քովէն սթայց մարդ փափաք մը կը զգայ ապրելու Պըմսի հետ։ Իր ներկայութիւնը՝ ո՛եւէ տեղ կրնար լիցնել պայծառութեամբ և զուարթութեամբ։ Իրեն նկատմամբ տածուած սէրը՝ անտեսել կուտար իր թիրութիւնները։ Եւ այս է

անշուշտ բացատրութիւնը թէ՝ ինչո՞ւ ինք ա'յնքան սիրելի էր իր ժամանակուան մարդոց և ետքն ալ՝ ապադայ անգլիախօս ժողովուրդին, աշխարհի ամէն կողմը:

Իրաւամբ ըսուած է թէ՝ ինք ա'յնքան գերազանցօրէն մարդկային էր որ ոչ մէկ մարդկային սիրո կրնայ բրտօրէն վարուիլ իրեն հետ ու զինքը չփրել: Պայրընի նման՝ Պընսի հմայքը պէտք է վնասել նաև իր անձին՝ ի'նչքան իր բանասեղծութեան մէջ: Եւ իր բանասեղծութեան մէջ անհաստական տարրը մի՛շտ զգալի է. զօրաւոր անհաստականութիւնը շարունակ կը խօսի իր տողերուն մէջ, և ասիկա է որ ամէն կարգի մարդոց պատին վրայ ա'յնքան տարածուն աղղեցութիւն մը կը գործէ:

Խեղճ ու աղքատ վերջաւորութիւն մը ունեցաւ Սկովտիոյ այս աննման ու միրուած բանաստեղծը, որուն պատճառը մասամբ անտարակոյս ինքն է, որովհետեւ իր քաղաքական արտակարգ գաղափարները իրմէ հեռացուցած էին իր հին բարեկամները: Ինչ որ ալ ըլլայ սակայն, իր վերջին տարիներն ու վերջին օրերը յաւհանական նախատինքը պիտի մնան իր ատենի գրասէր հասարակութեան: Խեղճ, աղքատ, հիւանդ ու պարտական էր Պընս՝ Սկովտիոյ Սոխակը՝ իր վերջին օրերուն: Իր գրած վերջին նամակը, հիւանդութեան անկողնէն զրկուած, ուղղուած էր մօտաւոր աղքականի մը որպէս զի քանի մը ոսկիի փոխատուութեամբ զինքը աղքատէր բանտ երթալէ:

Երեւակայեցէք անդամ մը այս երեսունըլից տարեկան բանաստեղծը, իր անկողնին մէջ նստած՝ աղքատ, ատանց իսկ բէննիի մը, դժուարութիւններով շրջապատուած, տենդէն մաշած, իր սեմազերը տարաժամօրէն ձերմակներով թելուած. սակայն հակառակ ատոր, կրկն մինչեւ վերջին բոսէն երգեր գրեց. երգեր, որոնք մեծ վարձարութիւն մը չըերին իր՝ն այն ատեն, բաց որոնք հիմայ կը ճանչցուին ընարելագոյն հարատութիւնը ա'յն աղզին որ իր անմիթար մահը գիտեց անտարբերութեամբ: Այն սեւ աչքերը, որոնց համար Սքօթ կ'ըսէ թէ «կը բոցավառէին» այնքան սաստիկ կրակով, բոցավառեցան անդամ մըն ալ, վերջին անդամ մըն ալ, և բարկացայու: Իր վերջին խօսքը յանդիմանութիւն մըն էր իր առնելիքուորին որ կը ջանար քաշքշել զինքը՝ հոգեվարքի անկողնէն դէպ ի բանս:

Այսպէս աշխարհէն կ'ամոցնի այս խռոված հոգին: Հին, հին պատմութիւնն է միշտ. — կը սպաննենք մեր երախտաւորները, եւ վերջէն շիրիմներ կը կանգնենք անոնց համար. կարօտութեան մէջ եղող ողջերուն հետ կծծիօրէն և անարգութեամբ կը վարուինք, ու մեր գովինասները կը պահենք մեռելներուն համար որոնք ա'լ չ'ն կարօտիր մեր գիտութեան:

Լ Գ Ա Յ Տ Ք

Ես ինչ ընեմ այս տարտամ
Զգայազուսպ սկրն անհիք.
Ծողարձակումն աշերուդ,
Բու համբոյրիդ կը տեսամ:

Դեռ չը բացուած վարդերու
Թարմութիւնը դեռահաս,
Ինչու արդեօֆ կը վախնաս
Իմ նայուածին պարզելու:

Չ' է, մի՛ փախչիր. խաւարծի
Թոցունի սիրս մ'ունիմ ես,
Եկո՞ւ ըստ քէ ինչպէս
Բեզ օրերով սիրեցի:

Չգե՛, նայիմ աշերուդ,
Ես համբոյրիդ կը տեսամ:
Քիչ մը հրայր դիր, տարտամ
Պաշտումիդ մեջն այս անհիք:

Պ Ղ Յ Ե Ր Ց

Ներկայութիւնս երբ ըզգացիր անյարիր,
Վերցին բաղուկն ունեցար պիրկ վիշտերուն.
Ժպիտներուդ մեկ հըրեղեկն բոցն առիր,
Որ շանքես զիս հնայժներուդ մեջ անհուն:
Անուրցի փունջ՝ նայուածներիդ հեշտօրոր, —
Նուազերցի բույութիւններ կախարդիչ, —
Որ բարձրութեան շեց մը երթեսն ունին շինց,
Ու գիշերուան բովող զրամնը բոլոր:

×

Եղեւիններ բարակ, դիւդիչ, սարսլուն,
Երենց շուրին դաշկութեան մեջ տիւնունակ.
Դաշնակումին մինուշութեամբը ծովուն,
Խօլ սկրերուն բաժանումը կ'ողբան հակ:
Եկուր մե՛նի աշ երգ մը երգենի ողջերի,
Երարու զիրկ ինկած պահ մը անսեկին,
Զիւնասպիտակ ճակտիդ վրայ յասիկի
Երունիքը լայ սարսուոյ ծոյլ համբոյրին:

Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

ԳՈԼԵՃԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐԸ

V (*)

Յունիսի արեւը իր երկարատիւ շրջանը կատարելէ վերջ, տժդոյն ու յոգնաբեկ, մարը մտեր էր արդէն, և Շէհիտլիքի բլուրին ըստուերները՝ կենդանաբանականն կմախքներու ձեւ առած՝ տակաւ կ'իջնէին վար, յետամնաց շրջիկներու օրորուն գնացքին մէջ փութելուութիւն մը դնելով: Գիշերադէմի պահն էր, լուսութեան եւ համր անդորրութեան վայրկեանը, երբ ընութեան տարրերն իսկ, բանաւոր էակներու չափ խորհող, մտածելու երեւոյթը առած էին, լոյսի աշխարհէն խաւարի գեհենը մտնելու սահմանագծին առջեւ: Հիսարի բարձրութեանց վրայ, ինչպէս ամէն բուսական և կենդանական կեանք, Ռոպըրդ Գոլէճի չէնքերն ալ, այլեւս պարզուած՝ կէս օրուան ժխորէն ու որուանդոստ գոչումներէն՝ անշշուկ արձանացած էին կրկին:

Կէօք Սուբին շրջապատող սապատաւոր սարերուն կատարէն լուսինը դեռ նոր կը բարձրանար, երբ Թումիկ Թաշտէլէնեան մտաւ իր սենեակը, քրոնաթոր, անգիտակից, խելայեղ: Գիշերամուաի այս անդորրութեան որքան պէտք կը դգար հիմայ, ցերեկուան այնքան լուսջէնքներէն եւ յուզումներէն յետոյ: Իր գոլէճական կեանքին վերջին օրը անցեր էր ահա, եւ ինչ որ կար հիմայ իր ձեռքը, այդ կեանքին վերջին դիշերն էր, որմէ ետքը ա'յլապէս մտազրաղ կեանքի մը արեւը պիտի ծագէր: Լուսինին շեղակի ճառագայթներէն լուսաւորուած սենեակին մէջ, բաց պատուհանին առջեւ Թումիկ գնաց նետուիլ մահակալին վրայ, եւ երկար ատեն նմաց այդ երազուն վիճակին մէջ, ջանալով վերակազմել անցնող օրուան յարափոփօխ պատկերները: Յիշեց երաժշտականին հնչեցուցած քայլերգին հետ, իրենց՝ շրջանաւարտներուն հանդիսաւոր համաչափ մուտքը. յիշեց խրատական վերջին բաւերը այն ալեւոր անօրէնին, որ իր գոլէճական կեանքին չիմը դրած էր, եւ սկսաւ մտածել տարիներ առաջուսան այն լեռնային հանդիպման վրայ, առանց որուն տարգեր կոչումի մը մարդը պիտի ըլլար անտարակոյս: Թումիկ տակաւին յիշեց անօրէնին ընակարանին մէջ զիրենք չորհաւորող անձանց անհանում շարքը, որուն մէջ ծանօթ ու անծանօթ ալէմքեր կային: Միտքը կ'իյնար հիմայ թէ ի'նչպէս շատեր կարգաւ եկած էին ձեռքի սեղմումներով և ժամիտ ի շրթունս խրախուսել զինքը, և հիմայ, գիշերուան այդ պահուն, դէմի մարդագետնին ծառերու շարքը կը կարծէր նմանցնել մարդկային սողանցումին: Բայց իր մէ-

(*) Տե՛ս «Ծաղիկ» թի. 15, 16 եւ 17.

զութիւնը այսքան բազմաթիւ անձանց մէջն մէկը մանաւանդ իր աչքերուն առջիւ կը ներկայացնէր, մէկը՝ որ վեհերոտ քայլերով ու շրթունքը որտաղողէն շարժակուն՝ եկեր մօտեցեր էր իրեն, և հաղիւ թերանը բացեր էր չնորհաւորութեան պայմանագրական բառերը արտասանելու, յանկարծ ձայնը խեղդուեր էր կոկորդին մէջ, ու ձեռքի անվերապահ սեղմում մը եկեր էր լրացնել խօսքին պակասը։ Ո՞վ էր այդ էակը, և ի՞նչ կապ ունէր իրեն հետ, ինչո՞ւ յուզումէն այսքան շուտ շուարեր էր, մինչ ուրիշներ, նոյն իսկ անծանօթ երիտասարդուհիներ, խիլավայրէն եկեր դաս րսելու պէս արտասաներ էին չնորհաւորական մաղթանքը։

Նորապսակ վկայեալը կը մտածէր հիմայ այդ առեղծուածային էակին վրայ, աչքերը խոշոր բացած, կարծես իր յիշողութեան ալքերուն տակ ծածկուած այդ յիշատակին մանրամանութիւնները լաւ եւս նշմարելու համար։ կը փորձէր վերակազմել իրենց հանդիպման պարագաները, բայց ո՛չ, միտքը կը յամառէր պարզօրէն, չոչափելիօրէն ներկայացնելու այդ պատկերը, մինչ իր դիմացը, բլուրին գագաթին վրայ նոճինները տակաւին կարգաւ կ'երթային լուսինէն մաքրուած ուղին վրայէն, բոլոր այն ուրտէնկոթաւոր սեւազգեաց մարդոց պէս, որոնք ցերեկը չնորհաւորել եկած էին։

Հիմայ (կիսալուսին)ը բոլորովին հեռացեր էր կէօք Սուլի սահմաններէն և մաննելով կապոյտին անհուն տարսութեան մէջ, երկունքի ցաւերէն տժգունած, փոստորափայլ ձուկեր կը ծընեցնէր ու կը փողփողեցնէր ամրով վոսփորին երեսը։ Հիսարի պարիսամները իրենց ատամնաւոր աշտարակներով կ'երկարէին ծովափնի վար, մինչ անոնց լուսամած ողորկ երեսին վրայ ծառերու ըստուերները ուազմիկներու նման գալարելով կը վերելակէին։ Որքա՞ն երկնային էր անդորր գեղեցկութեան այդ պահը, երբ աքասիաները, յասմիկներն ու սպիտակ վարդերը՝ լուսինին պէս լուսափայլ և անոր չափ անրջային՝ յորդատատ կը բուրէին։ Սւելի բարձրերը, Դոլէճի բլուրին գագաթը, հեռագրական թելերը կը փալփլէին լուսնի ցոլքերուն տակ, եւ երկնային մարմնոց այդ ներդաշնակ նուագերգութեան վայրկեանին, մետաղեայ թելերը հեռուէն հսկայ քընարի մը պէս կ'երեւային, որուն վրայ անմիջեւոյթ մատներ խաղաղութեան համերդը կը զարնէին. ու տարմատարմ թռչուններ գուրս նետուած՝ պուրակներու տարիավառ թաքստոցէն—նոն ուր լիւրաւոր կայծոռիկներ հիմէննան ջաներ կը վառեն - եկեր հանգչեր էին հեռագրական ձողերուն վրայ, նուագին թրթուացումները աւելի մօտէն ունկնողերու ձեւերով։

Թումիկ ժամերով նայեցաւ այս գիշերային համայնապատկեւրին։ Իր գոլէճական կեանքին այդ վերջին գիշերը այսպէս միս մինակ էր իրենց լուսնային խրճիթին վերնայարկին մէջ։ հօրաքոյրը

իր խրճիթին տանիքին պէս օր օրի կքեր էր, և հիմայ կէս մեռնել վիճակի մը հասեր էր: Որո՞ւ բանար Թումիկ իր մտքին յորդահոս գաղափարները և ո՞վ կար իր քով այդ վայրկեամսին, որ իր բորբոքեալ զգացումներուն կրակը մարէր: Այսքան համդիսաւոր գիշեր մը՝ անտարակոյս իր գասակիցները բարեկամներու և սիրելներու ստուար րազմութենէ մը շրջապատուած, ուրախ զուարթ կը շարունակէին օրուան խրախճանութիւնները, մինչդեռ ինքը, օհ, միայնակ ու լքուած, ինչո՞վ կը տարբերէր սա հեռաւոր տան առջեւ տնկուած ծառէն, որ մարդկային հաղորդակցութիւնէ հեռուածակի մը պէս կանգնած էր յաւիտենօրէն:

Բայց Թումիկ, բոլոր այս մելամաղձոտ մտածումներէն ալ վերջ, տակաւին կը զգար թէ իր սիրու լուրջ զբաղում մը գտած էր այդ գիշերը: Իր յիշողութեան ուրուները գարձեալ կը պըտուտքէին այն տեսիլքին շուրջ, որ չորս հինգ ժամ առաջ մրրկի պէս անցեր էր իր խաղաղ սրտին մակերեսէն: Ո՞վ էր ան եւ ի՞նչ կ'ուզէր իրմէ: Վեր ի վերոյ միտքը կուգար թէ ամբողջ մերմակներ հագած էր ան, անրիծ ճերմակ մը՝ այնքան որքան լուսինը միայն կրնայ ըլլալ. թէ՝ մեղքամումային երկար ու բարակ մատներ ունէր ան, որոնք պիտի հալէին առաջին հպումէն, անիկա սկելդ էր և խրոխու. նայուածքին մէջ արհամարհանքին շանթը կը շողար. կը յիշէր թէ ձայնը . . չէ՛, ձայնը չէր լսած գրեթէ. անոր առաջին վանկերը մարած էին կոկորդին մէջ, ու հիմայ՝ ցերեկուան հանդիպումէն ինչ որ իրական զգայնութիւնը կը մնար Թումիկին, ձեռքի սեղմում մըն էր լոկ, վարանումի ակնթարթ մը միայն: Ո՞վ էր, Տէ՛ր Աստուած, ո՞վ կրնար ըլլալ այդ աղջիկը որ իր առերեւոյթ համարձակութեան մէջն իսկ շուարուն էր. ի՞նչ առթիւ կրնար զինքը ճանչցած ըլլալ, ո՞ւր էր արդեօք հիմայ և ի՞նչ կ'ընէր . . . : Եւ Թումիկ մեքենայօրէն գլուխը պատուհանէն դուրս կը հանէր, սպիտակախառ առարկաներուն մէջ նշմարել կարծելով այդ մարդեղէն գիսաւորը: Տակաւ այս անգիտակցութեան նոպան կը ջղագրգուէր խեղճ պսակաւորը. աներեւութացած պատկերը հետզհետէ ձեւ ու մարմին կ'առնէր իր երեւակայութեան թոփչքերուն տակ. կը կարծէր զայն նորէն իր քովը ունենալ, սեղմել անոր տոհմիկ ձեռքը. կը զգար անոր մատներուն հպումը, կը փայփայէր ու կը տաքցընէր զանոնք. եւ այս ամէնէն վերջ, բացակայ էակին ինքնութիւնը հասկնալու փորձերը կը վերսկամէր, բարձրածայն անուններ կուտար. միտքը կը բերէր բոլոր սիրային անցքերն ու համդիպումները, բայց ոչ . . . ասիկայ չկար ցանկին մէջ. աս ուրիշ, նորատեսիլ մէկն էր:

Այս ջղային վիճակին մէջ Թումիկ խելայեղօրէն կը շրջագայէր

հինուէկ տախտակամածը ճռնչեցնելով և յաճախ սուքերը գետին զարնելով, մինչեւ որ վարէն հօրաքոյրը արթնցեր էր: Խեղճ կինը չէր կրնար բացատրել իր զաւկին այդ արտակարգ յուզումը. քայլափոխերն ու դոփինները կը շարունակուէին, յաճախ բացագանչութիւններու ընկերացած, մինչեւ որ հօրաքոյրը կը հարկադրուէր ձայնել.

— Թումի'կ, եալբում, ալ պառկէ քի հանդչիո. կէս գիշեր եղաւ:

Կէս գիշեր: Իրա՞ւ էր արգեօք. այսպէս պիտի անցնէր ուրեմն իր գոյէճական կիւանքին վերջին գիշերը:

Եւ իրօք, թումիկ երբ այս անգամ գլուխը պատուհանէն դուրս հանեց, տեսաւ որ լուսինը կիսաշրջանակ մը բոլորելով Շէհիսլիքի կոնակէն աներեւութմանալու մօտ էր, կրկին խաւարի մէջ թողլով ամէն ինչ: Գիշերուան այդ պահուն, յանկարծ Վոսփորի ասիական ծովավիշն մելամաղձու ու կերպերաձայն ողբերգ մը բարձրացաւ: Թումիկ ցնցուեցաւ, եւ պահ մը մոռնալով իր մըտատանջութիւնները, ականջ տուաւ գիշերային հսկումի վայնասունին, որ ձկնորսի նաւակներու խմբակէն բարձրանալով կ'արձագանգէր շրջակայ պուրակներուն մէջ և մինչեւ եւրոպական ծովագը կը հասնէր: Կէօք Սովի արտաքին ծոցիկին մէջ, հոն ուր ըստուերները ամէնէն տւելի թանձրախիտ էին, ձկնորսները ջուրին յատակն իջեցուցած էին իրենց ուռկանները և այդպէս խաւարին մէջ դաւադիր, ծիժփուն թաքստոցներու մէջ կը սպասէին ձուկերու տարմին: Բայց այդ գիշերային սպասումը ահարկու էր, հրէշային էր. ալեւակները սրտագողի մրմունջներ ունէին իրենց լեզուներուն վրայ, եւ հեռուէն, ցարասիններու թաւուաթին մէջէն բուերը անէծք կը կարդային այդ ծովու գիշերային գողերուն: Ազմուկ մը, ե'րգ մը պէտք էր խղճի բողոքները խեղդող. եւ անոնք կ'եղանակէին համաչափ այլ աններդաշդակ, խուզու ու օղիաբոյր բերաններով. — Չարէ պուշան օշմացը պու եարեյին . . . :

Ձկնորսներու երգը հին, հին յիշատակներ արթնցաւց թումիկի մտքին մէջ. յիշեց այն օրերը, երբ ինքն ալ, տակաւին հասարակ ձկնորս, գիշեր ատեն, խաւարին ընծայած առաւելութիւններէն օգտուելով կը միանար իր ընկերակիցներուն, որոնք ահա այս գիշեր ալ, միշտ հաւատարիմ իրենց գործին, տափական ծովավին մօտ ձկնորսութեան ելած էին:

Հինդ վեց տարուան գոյէճական կեանքը որքան անանցանելի հերձուած մը բացեր էր անոնց եւ իրեն միջեւ: Միւռները ճակատագրականօրէն պիտի շարունակէին իրենց ձկնորսի մեքենայական կեանքին մէջ, մինչդեռ ինքը, բարձրագոյն հորիզոն-

ներու մէջ, ճշմարտութեան, անկեղծութեան և արդարութեան ախոյեանը պիտի հանդիսանար, գեղեցիկը եւ վսեմը պիտի փառաբանէր, ու մարդկութեան, եղբայրութեան սէրը պիտի ասուածացնէր։ Այլ մանաւանդ պիտի հետապնդէր իր մտասեւեռունն եղող այն լուսեղէն էակը, անով մաքրագոյն իտէալ մը պիտի կազմաւորէր և անոր լուսայեռ ճանանչերուն չնորհիւ պիտի արծաթազօձէր իր թափառէն վայրկեանները։

Այս մտածումներով համագարսած՝ թումիկ պատուհանը փակեց, և պատրաստուեցաւ անկողին մտնել. բարձին վրայ գլուխը զարնըւեցաւ. պլորած ձերմակ առաջրկայի մը, որուն բացուածքը խոչոր աչքի մը պէտ իրեն կը նայէր։ Թումիկ շօշափեց զայն. իր նորսատաց վկայականն էր—իր շողողուն առաջադրութիւններուն համբերաշխաւորը։

ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

Կ Ս Զ Ջ Ա Ռ Ե, Տ Բ Գ

Դաղավարին ու խորհուրդին մըրամած
Ոլորտներուն մէջ ու խուզարկո՞ւ գաղտնիքին,—
Վայրավատին նայուածներով տրմագին,
Կը բաղկի մեղկ զընացինվ քափառյած։


Անձանօրին արհաւիրելովն առցուած,
Չիղերս անօր կ'ողորդին դողդազին,
Կը տժուներ լոյսն առկայծող իմ մօմին
Հասուերայորդ դմկամ մուրին դեմ դիմաց։

Կը բանձրանար շուրջ անդունին խաւարն հեղզ,
Անհունին լուռը կը ճնշէր մարմինս հեֆ,
Ու սեւ կասկածն անշստոյդին զիս կ'ուսկր։

Ու կ'ըսկի անձկութիւնով մանսահման.
Տէր, մարդն ինչո՞ւ բողած կեանին դիւր ճամքան,
Կը քափառի մըրութեան մէջ. ինչո՞ւ, Տէր։

ՎԱՐԴԳԵՍ

ԵՐԵՎ ԶԱԿԱԿՆԵՐ



Հայր մը իր զաւկին տուաւ կալուած մը, ցորեն ու արջառ,
և ըսաւ անոր.

— Ինծի պէս ապրէ՛ և վերջդ բարի պիտի ըլլայ:

Տղան տիրացաւ հօրը չնորհներուն, եւաւ գնաց և ոկաւ
ապրիլ միայն իր հաճոյքը մտածելով:

— Հայրս, կը խորհէր, ինծի պատուիրեց որ իրեն պէս ապրիմ.
անիկա գուապիթ կեանք մը կ'անցընէր, ուրեմն ևս ալ պէտք է որ
իրեն հետեւիմ:

Սյդպէս ապրեցաւ տարի մը, երկու տարի, տասը տարի, քը-
սան տարի, մախեց հօրը բոլոր տուածները և մեաց առանց դրամի:
Այս ատեն՝ հօրը դիմելով սկսաւ նոր բան խնդրել, լայց հայրը
մերժեց: Հօրը սիրտը առնելու համար ուղեց անոր նուիրել ինչ
որ ունէր ամէնէն աւելի թանկագին, և թախանձեց: Բայց հայրը
ականջ չկախեց: Ասոր վրայ՝ տղան կարծեց թէ հայրը վիրաւո-
րած է, ներողութիւն խնդրեց, ու կրկին աշխատեցաւ անոր սիրտը
առնելու: Սակայն հայրը միշտ անդրդուելի կը մնար:

Տղան սկսաւ հայրը անիծել:

— Եթէ հիմայ բան մը տալ չես ուղեր ինծի, կ'ըսէր, ուրեմն
ինչու նախատպէս այս չնորհը ըրիր, եւ զիս ապահովուցիր թէ ա-
նիկա կը բաւէ ընդմիշտ լաւ ապրելու համար: Բոլոր այն հա-
ճոյքները զորս կը զգայի հարասութիւնս մասսած միջոցիս, հիմակ-
ուան կեանքիս ոչ իսկ մէկ ժամուան տառապանքը կրնան փոխա-
րինել: Կը զգամի թէ կը խեղդուիմ, և թէ ազատելու յոյս չէ մը-
նացած բնաւ: Եւ յանցաւորը դուն ես...: Պէտք էիր գիտնալ
թէ այս հարասութիւնը չպիտի բաւէր ինծի, հետեւաբար պէտք էր
որ աւելի տայիր: Դուն միայն՝ «ինծի պէս ապրէ և վերջդ բարի
պիտի ըլլայ» ըսիր. դուն քու հաճոյքիդ համար ապրած էիր, ես
ալ իմ հաճոյքիս համար ապրեցայ: Դուն քեզի պահեցիր հարըս-
տութեան մեծագոյն մասը, եւ շատ քիչ բան միայն տուիր ինծի:
Դուն հայր մը չես, այլ խաբեբայ մը, չարագործ մը: Անիծուած
ըլլայ կեանքս: Անիծուած ըլլաս նաև դուն՝ ստախօս, դահի՛ն:
Կ'ուրանամ զքեզ, կ'ատե՛մ...:



Հայրը կալուած մըն ալ իր երկրորդ զաւկին տուաւ, եւ ա-
նոր ալ միայն նոյն խօսքերը ըսաւ.

— Ինծի պէս ապրէ, եւ վերջդ բարի պիտի ըլլայ:

Երկրորդ զաւակը՝ անդրամակին չափ գոհունակութեամբ չընդունեց այդ չնորհը. կատարուած բաշխումը անարդար չէր գտներ, բայց գիտէր թէ ի՞նչ փորձանք եկած էր մեծ եղբօրը գլխուն. ասոր համար սկսաւ մոտածել թէ ինչպէ՛ս ընէ որ իր ամբողջ հարըստութիւնը չսպառէ: Կը հասկնար թէ եղբայրը սկսալ մեկնած էր «ինծի պէս ապրէ» խօսքերը, և թէ պէտք չէր որ մի միայն իր հաճոյքին համար ապրէր: Երկար խորհեցաւ այդ խօսքերուն նշանակութիւնը ըմբանելու համար, և ի վերջոյ հետեւցուց թէ պէտք էր իրեն արուածին հաւասար հարաստութիւն մը շահէր, ինչպէս ըրած էր իր հայրը: Սկսաւ աշխատի՝ հօրմէն ստացած կալուածին նման ուրիշ կալուած մը կառուցանելու համար, բայց չէր գիտեր թէ ինչպէ՛ս կարելի է գործադրել այդ նպատակը:

Գնաց հօրը խորհուրդ հարցուց, բայց հայրը ոչինչ պատասխանեց: Այն ատեն՝ տղան մտածեց թէ հայրը իրմէն վախնալուն համար միայն չուզեր բան մը ըսել, և սկսաւ քննել հօրը գործածած բոլոր առարկաները, անոնց միջոցաւ հօրը աշխատութեան եղանակին գաղտնիքը պարզելու համար: Հետեւանքը սա եղաւ որ խաթարեց հօրմէն ստացած հարաստութիւնը, առանց գնահատելի արդիւնք մը առաջ բերելու: Բայց չուզեց ամէն բան խաթարած ըլլալը խոստովանիլ, ինչ որ իր կեանքը տաժանելի դարձուց: Ա. Թէնուն կ'ըսէր թէ հայրը իրեն ոչինչ տուաւ, թէ ամէն բան ի՞նք առաջ բերած է, թէ ուրիշներ կրնան լաւագոյնը ընել, և թէ մարդիկ մօտառենէն այն աստիճան կատարելագործութեան պիտի համնին որ ամէն ինչ լաւագոյն պիտի ըլլայ:

Եւ որչափ ատեն որ հօրը թողած հարաստութենէն ո՛ և է բան մը մնաց, այդպէս խօսեցաւ: Բայց երբ ամէն ինչ կորսնցուց՝ անձնասպան եղաւ:

* * *

Հայրը համամուճան կալուած մը չնորհեց նաեւ իր երրորդ զաւկին, միշտ միեւնոյն պատուէրը տալով.

— Ինծի պէս ապրէ՛, եւ վերջդ բարի պիտի ըլլայ:

Եւ երրորդ զաւակը, իր անդրանիկներուն պէս սիրով ընդունեց այդ հարաստութիւնը եւ ուրախ մեկնեցաւ հօրը քովէն: Բայց գիտէր թէ ի՞նչ եկած էր իր եղբայրներուն գլխուն, ու կը ջանար ըմբանել հօրը խօսքերուն բուն նշանակութիւնը. «Ինծի պէս ապրէ՛ և վերջդ բարի պիտի ըլլայ»:

— Մեծ եղբայրս, խորհեցաւ ինքնիրեն, անա՞նկ կարծեց թէ հօրս պէս ապրելու համար պէտք է միայն հաճոյքի վրայ մտածել, ամէն բան վատնեց ու կործանեցաւ, Երկրորդ եղբայրս ալ կոր-

ծանեցաւ՝ որովհետեւ կարծեց թէ հօրս գործերը օրինակելրվ պիտի կրնայ անոր պէս ապրիլ։ Ուրեմն ինչպէս ընելու է հօրս պէս ապրելու համար։

Սուոր վրայ սկսաւ միտքը բերել հօրը ամբողջ կեանքը։ Բայց ոչչափ ալ կը մտածէր, միայն մէկ բան պարզ կ'երեւար իրեն։ այսինքն թէ իր ծնելէն առաջ ոչ մէկ բան՝ ոչ իսկ գոյութիւն ունէր, թէ հայրը զի՞նքը ծնած, մնուցած ու կրթած էր, և թէ ամէն կարգի ինչքեր տուած էր իրեն, ըսելով։ «Ի՞նձի պէս ապրե՛, և վերջդրարի պիտի ըլլայ»։ Գիտէր տակաւին թէ հայրը միեւնոյն կերպով վարուած էր նաեւ իր եղբայրներուն հետ։ Կը խորհէր ու կը խորհէր, և աւելի ոչինչ միտքը կուզար հօրը մասին։ Ի վերջոյ հետեւ ցուց թէ հայրը բարիք ըրած էր իրեն և իր եղբայրներուն։ աս էր ամբողջ գիտցածը։

Այս ատեն միայն ըմբռնեց թէ ի՞նչ կը նշանակեն «ի՞նձի պէս ապրէ» խօսքերը։ Անիկա հասկցաւ թէ հօրը պէս ապրելու համար պէտք է ոչինչ ինայել մարդոց բարոյն ի նպաստ։

Ու մինչդեռ այսպէս կը խորհէր, հայրը յայտնուեցաւ իր քով և ըսաւ իրեն։

— Ահա կրկնն միացանք, և ա'լ կրնաս վստահ ըլլալ թէ վերջը բարի պիտի ըլլայ. գնա՛ իմ բոլոր զաւկներուն քով և անոնց ըսէ թէ ի՞նչ պէտք է ընել ինձի պէս ապրելու համար. ըսէ տակաւին թէ անոնք որ ինձի պէս պիտի ապրին, ինձի պէս միշտ երջանիկ պիտի ըլլան։

Եւ երրորդ զաւակը գնաց ասիկա պատմեց իր պարագաներուն։ Անկէ ի վեր, ամէն անգամ որ զաւակ մը իր բաժինը կը ստանայ, կը հրճուի. եւ կը հրճուի ո՛չ թէ շատ ունենալուն համար, այլ անոր համար որ պիտի կարենայ հօրը պէս ապրիլ և ընդմիշտ երջանիկ ըլլալ։

* * *

Հայրը՝ Աստուածն է, զաւակները՝ մարդիկն են, հարստութիւնը՝ կեանին է։

Մարդիկ կը մտածեն թէ կրնան մինակ, առանց Աստուծոյ ապրիլ։

Ոմանք կը կարծեն թէ կեանքը իրենց չնորհուած է զուարձանալու համար. անոնք կը զուարձանան ու կը վատնեն զայն, և երբ մահը վրայ կը համնի, չեն հասկնար թէ ինչո՞ւ իրենց տրուեցաւ այդ կեանքը, երբ անոր հաճոյքները այսպէս աանջանքներով ու մահուամբ պիտի վերջանային։ Եւ այս մարդիկը կը մեռնին Աստուածը անիծելով և անկէ բաժնուելով։ Առաջին զաւկին պարագան է ասիկա։

Ուրիշներ կը մտածեն թէ կեանքը իրենց չնորհուած է որպէս զի զայն ուսումնասիրն ու բարելաւեն . անոնք կը ջանան տարբեր և լաւագոյն կեանք մը պատրաստել , բայց կեանքը բարելաւել ուղած ատեննին զայն կը կորսնցնեն , և ինքզինքնին կը դրկեն անկէ : Երկրորդ զաւկին պարագան է ասիկա :

Կան ուրիշներ ալ որ կ'ըսեն . «Աստուծոյ մասին բոլոր գիտցածնիս սա է որ բարիք կը բաշխէ մարդոց և կը հրաժայէ որ իրենք ալ նոյնը ընեն ուրիշներու : Ուրեմն անոր պէս ընենք , բարիք բաշխենք մարդոց : Եւ բաշխել ականցուն պէս՝ Աստուծոյ ինքն իսկ կը յայտնուի անոնց ու կ'ըսէ . «Ճիշդ այս էր իմ ուղածս . դուք ալ ըրէք այն՝ ինչ որ ես կ'ընեմ , և ինծի պէս ապրած պիտի ըլլաք :» Երրորդ զաւկին պարագան է ասիկա :

Թարգմ. ՄէրՍէՏէՍ

Ն. Ռ. Ն. Ա. Վ. Ի. Վ. Ա. Կ.

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Դժուար գործ է արդի անգլիական գրականութեան վրայ գաղափար մը տալը , որովհետեւ անգլիական գրականուաթեան մէջ որոշ շարժումներ գոյութիւն չունին , ա'յլ միայն մարդիկ կան : Օրինակի համար այս պահուս , միակ բանաստեղծական գպլոց մը կայ , Կեղտական (celtique) գպլոցը , զոր հիմնած են ու կը վարեն իրլանտացի բանաստեղծներ : Տեսակ մը յետսագարձ փորձ է ասիկա , և աւելի նախնական՝ քան կեղտական իրերու հայեցողութիւնը ունի իրեն նպատակակէտ : Քանի՛ Անգլիա քայլ առ քայլ կը մըլիցրձուի նիւթական նկատումներու , տիրելու մարմաշին , շիլսի և բոլոր գրամով ձեռք բերուելիք գուացումներու գոգը , կարծես այնքան լոյսեր կը մարին գրականութեան մէջ : Մենք ա'լ չենք զգար , չենք տեսներ , մուցած ենք այդ ամէնը . մենք միայն կը տեսնենք ոսկին , յաջողութիւնը , բարօրութիւնը , մենք միայն կը զգանք մարմարական պէտքերն ու գործնական իմացականութեան պահանջները , եւ ո'չ թէ գեղեցկութիւնը , ո'չ թէ հոգւոյն յափշտակութիւնը :

Մենք միշտ միակ մեծ բանաստեղծ մը ունինք , Poems and Balladesի (Յերթուածներ եւ Գեղօններ) քերթողը , Սուլինպըրնը , անգլիական ոտանաւորը կիրարկող ամէնէն զմայլելի արուեստագէսը : Այս զերջերս՝ մասնաւորաբար բանաստեղծական տրամերգութիւններ կը դրէ , ինչպէս նաև արձակ ուսումնասիրութիւններ՝ որոնց

մէջ աւելի քնարերգական՝ քան տրամերգական ու քննադատական յայտնութիւններ կը տիրապետեն։ Կարելի չէ մունալ նաեւ իր ընդարձակ աշխատավորութիւնը Շէքսբիրի ժամանակուան քնարերգակ-բանաստեղծներուն վրայ՝ որոնք անգլիական գրականութեան ամէնէն ուժեղ դպրոցը կը ներկայացնէն, եւ զորս Սուլին պըրն ուսումնափրած է ամբողջ քսան տարի։ Սուլինպըրնի բանաստեղծութիւններէն մաս մը ընարանքով՝ հրատարակուեցաւ Թօփն նից Հաւաշածոյին մէջ։ Անփոյթ թվթատման մը միջոցին կը տեսնեմ որ Սուլինպըրնի Անարթօրիա քերթուածը՝ որ իր բովանդակ հոլանի գեղեցկութեամբ արտագրուած է այս հաւաքածոյին մէջ։ Երբեմն որչափ քօղարկուած ու կրծատուած ճեւով մը հրատարակուած էր Անգլիոյ մէջ։

Մէկդի առնելով Սուլինպըրնը, ունինք տակաւին երկու ճշմարիտ բանաստեղծներ՝ Խոպրու Պրիճըզ. և Օպինն Տօպսըն՝ որոնք մեր նախորդ սերունդին կը պատկանին, և որոնք սակայն տակաւին մեծ հոչակ չեն հանած Անգլիային դուրս։ Երկուքն ալ քնարերգակ-բանաստեղծներ են, և իրարմէ կ'որոշովն անո՛վ որ առաջինին ոստանաւորը զմայլելի ծանրակշռութիւն մը ունի, և երկրորդինն ալ ոչ նուազ զմայլելի վախիկութիւն մը։ Տօպսըն՝ աւելի Ժէ գարու խորհող մատքին մէկ ներկայացուցիչը կրնայ նկատուիլ և գրած է յախճապակիլի աղնուութիւնը ունեցող առակներ։ Իսկ Պրիճըզ՝ Ժէ գարու ֆանթէզիսթ բանաստեղծներուն շաւաւիլն է և ունի ջերմեսանդ հետեւողներ՝ որոնց մէկ մասը, ինչպէս Պինենն, շատ լաւ դիբք մը կը գրաւէ մեր նոր բանաստեղծներուն մէջ։ Եւ սակամն, Պրիճըզ չ'ատ համբաւուած չէ, որովհետեւ թէ՛ ոէքլամէ կը խուսափի, եւ թէ ամէն մարդ չի կրնար ըմբոնել իր գործին պարզութեան բովանդակ հմայքն ու մեծութիւնը։

Հէնդի՛ որ երբեմն վախիուկ եղանակներ կը հսչեցնէր ապաշխարհիկ եղեգնափողով մը, և մասնաւորաբար Հայնէի դդայնութեանց արձագանգը կը զառնար, հիմայ թունտ հայրենասէր մը և իմքերիալիսթ (գաղթայլին ծաւալման ջատագով) մը դարձած է, ու խոչոր թմբուկ մը միայն կը զարնէ վողոցներուն մէջ, ընկերակցութեամբ Խըտեարտ Քիբլինկի, որ իր կարգին պղինձէ ծնծզաներ կը հսչեցնէ։

Նոր բանաստեղծներուն մէջ՝ ամէնէն ծանօթն է Սթէֆըն Ֆիլիս, իսկ ամէնակատարեալը՝ Վ. Պ. Եփթս։ Այս վերջինը իրլանտացի է. ինք հիմնած է Կելտական Դալրոյը, եւ առաւելապէս օժտաւած է միայն մէկ իրականութիւն՝ իրավներու իրականութիւնը տեսնող երեւակայութեան մը մսկական չնորհներով։ Եփթս միսթիք մըն է, ու նոյն ատին հէքեամթախոյզ մը, եւ իր արուեստին տար-

րերը կը փնտուէ անտեսանելի աշխարհին մէջ ու քաղաքակրթութեան սահմաններէն անդին։ Հմտալից ոտանաւորներ ունի՝ որոնք սակայն նրբօրէն հիւսուած պարզութիւն մը կ'արտայայտեն։ Գեղեցկութիւն մը կայ իր բոլոր գրածներուն, իր բոլոր տրամերգութիւններուն, երգերուն եւ հէքեաթունակ զրոյցներուն մէջ։ անդուգական կերպով հմայիչ ու բոլորովին առանձնայատուկ շեշտա մը կը ծորի անոնցմէ։ Իսկ Սթէֆըն Ֆիլիբը՝ Անդլիոյ Խօսթանն է, ձեռքի վրայ բոնուած արամերգակ-բանաստեղծը. սալօններու մէջ կը գովեն զինքը, եւ թարզններու մէջ ալ ծափահարութեամբ կ'ընդունին։ Խօսթանի փայլը չունի, բայց թերեւս անկէ աւելի անկէ կեղծ է, եւ անկէ՛ աւելի ծմարտապէս բանաստեղծ։

Կան նաեւ գնահատութեան արժանի ուրիշ բանաստեղծներ, ինչպէս՝ Ֆրէնսիս Թօմալն, Ուօթսըն, Տէվիտսըն եւ Տիկին Մէջնըլ։ Նոյն իսկ մէկը կրցաւ հրատարակել քննադատական հաւաքածոյ մը՝ որուն մէջ կ'երեւան նոր սերունդին պատկանող երեսուն երկու բանաստեղծներ, եւ ասոնց գրեթէ ամէնքն ալ որոշ արժանիք մը ունին։ Ինչո՞ւ արդեօք, անոր համար որ ոտանաւորի արուեստը ամէն ճարպիկ գործաւորի մատչելի պարզ արհե՞ստ մը դարձած է։

Տպակոյս չկայ որ անզլիերէնը աւելի ոտանաւորի կը յարմարի քան արծակի։ Մենք ոչ թէ միայն ոտանաւորի գործաւորներ, այլ նաեւ արուեստագէտներ ունինք։ Գեղեցիկ արծակի վարպետները մեռած են՝ ինչպէս Ռըսքին, Բաթէր, Ուլիելմ Մօրիս եւ Քովլինթրի թէթմօր։ Մեռած է նաեւ Սթիվէնսըն։ Եւ Մօրիս Հուկեմ՝ որ Սթիվէնսընի աւանդութեան հաւատարիմ մնալով՝ իր վէպերը մէյմէկ արուեստի գործեր կը դարձնէ, մեկուսացած կը մնայ նոր վիպասաններուն մէջ։ Անզլիերէն արծակը՝ այս պահուս լըրջօրէն կը զբաղի օրուան գէպքերու լրատուութեամբ, եւ ի հարկին կը գործածուի արկածներու պատութեամ։ Ա՛լ ինծի գժուար կուգայ անզլիերէն վէպերու լընթերցումը. անոնց մէջ՝ միշտ լաւ, նոյն իսկ պէտք եղածէն աւելի լաւ յարդարուած դարձուածք մը կայ. կապերը այնքան բազմաթիւ են որ յաճախ կը շփոթինք կը մնանք. կան նաեւ բազմաթիւ անձնաւորութիւններ, որոնք սակայն ոչինչ կ'ըսեն. շարժտկող ամբոխ մը կարծես՝ զոր մարդ յանկարծ կը տեսնէ՛ երբ բարձր պատուհանի մը առջեւէն սնցած միջոցին պահ մը փողոց կը նայի։ Անոնք շատ բառեր ունին իրենց բերնին մէջ, բայց միայն բառեր՝ անվերջ, անդադրում, եւ ո՛չ երբեք գաղափարներ։

Ո՞րծ Մէրէտիթ բարձր իմացականութեան տէր հանճար մընէ, ու նոյն ատեն բանաստեղծ մը։ Գրած է շողովուն վէպեր՝ ու-

բոնք սակայն լաւ հիմերէ զուրկ կը մնան . անոնց մէջ՝ կեանքը աշւելի գեղադիտական (Kaleidoscopic) մեխնութեան մը առարկայ դարձած է՝ քան ամբողջական ներկայացման մը : Մէրէտիթ՝ ա՛լ վէպ չի գրեր, այլ միայն բանաստեղծութիւններ, որոնք երբեմն Մալաւմէի կէտադրութենէ զուրկ քերթուածներէն աւելի գժուարութեամբ կը հասկցուին : Թօմաս Հարաբ ալ վէպը թողւով բանաստեղծութեան նուիրուած ըլլալ կը թուի . եւ առիկա ցաւալի է . որովհետեւ Հարտիի վէպերը կեանքի պատուական ուսումնասիրութիւններ են, եւ մարդկային սիրու մերկալանջ երեւան կը հանեն այն տեսակ հայեցակէտէ մը՝ որ անգլիացի վիպասաններուն հայեցակէտը չէ : Հէնրի ծէյմս երթալուլ Պուրժէի կը նմանի, եւ կամ Պուրժէ է որ հետզհետէ Հէնրի ծէյմսի կը նմանի : Ճօրճ Մուր տակաւ առ տակաւ խղճամիտ արուեստադէտ մը եւ ներքին կեանքի դաժան հետազօտիչ մը դարձած է : Իր երկու գործերը՝ էվլին Ինս եւ Քոյր Թէրէկզա որոնք մէկ վէպ կը կազմին, աւելի Գրանսական քան անգլիական յատկութիւններ ունին : Տիկին Քրէկի (ձօն Օլիվը Հօպ) կ'ուսումնասիրէ սալօններու աշխարհիկ հոգին, ինչպէս նաև այդ քաղաքամիրու պարապութեան ներքին հոգին : Մօրիս Հօլէթ՝ վէպեր կը կազմէ Պետական վաւերաթուղթեր պրապուկով . իր ոճը արուեստակեալ է, բայց կճող ու կենսունակ ջերմութեամբ մը օժտուած : Թէոսոր Ուօթս-Տընթընի մէկ տարօրինակ վէպը՝ էվլին մնած յաջողութիւն գտաւ վերջերա նոյն խակ Հալ Քէններու եւ Մէրի Քօրէլիններու սովորական ընթերցողներուն քոյլ : Ուօթս-Տընթըն որ ծանօթ է իբր հաւատավիրմ բարեկամը Թօզէթթիի եւ Սուինարընի, նոյն ատեն թէ՛ բանաստեղծ մըն է եւ թէ թէրեւս արդի Անգլիոյ լաւագոյն քննադար ու : Քիբլին՝ Տիքընսի ժառանգորդը՝ միշտ կը շարունակէ գրել իր սովորական ապշեցուցիչ կորովով : Մօրասանի պէս արագ կ'արտադրէ եւ գրեթէ անոր չափ կենսաւէտ ոյժ մը կ'արտայայտէ : Յաճախ իբր արուեստադէտ չերեւար, բայց միշտ աէրն է իր արհեստին : Խորհրդաւոր կին մը՝ Ֆայօնա Մարգառուտ՝ որ անծանօթ կ'ապրի Սկովլիոյ հեռաւոր կզզիններուն մէջ, մեղլի տուաւ կարգ մը հէքեալթներ՝ որոնց մէջ կարծես մարդկային ձայն մը կ'աղաջակէ ծալուն մշուշոտ ալքերուն խորէն :

Ինչպէս տեսնուեցաւ՝ այս ամէնուն մէջ միայն անհատականութիւններ կան, եւ ո՛չ երեք գլուխութներ : Սյս ինչ բանաստեղծը կաթոլիկ է, այն ինչ վիպասանը հանրավարական է, բայց մէկուն ու միւսին կարծիքները շատ քիչ ազգեցութիւն ունին իրենց գործերուն վրայ . իսկ ուրիշներու գործերուն վրայ բնաւ ազգեցութիւն չեն գործեր : Անոնցմէ իւրաքանչիւրը իր ճամփէն կերթայ, իբր թէ մինակ ինք գտնուէր այդ ճամփուն վրայ :

Մեղի գաւանանք մը պէտք է, հոգ չէ թէ ո՞րը։ Մենք ա'լ չենք հաւասար մեր անդրամսիկներուն աւանդութեանց, գաղափարներուն և արուեստի մեթուաններուն։ Խմբերիալիզմի գաղափարն ալ չէ որ պիտի կարենայ Անդիլոյ տալ երազի նոր երկիրներ աշխարհակալելու ոյժը։ Ով գիտէ, թերեւս հին գաղափար մըն է մեղի պէտք եղածը, գաղափար մը որ համբերութեամբ կը սպասէ, ինչպէս ճամփուն եղերքը նստած պառաւ կին մը։ Շատ ճամբորդներ անցած են իր քովէն եւ զինքը չեն տեսած։ Բայց անիկա միշտ կը սպասէ։ Հարկաւ մէկը պիտի տեսնէ զինքը։ Այն տաեն ինք այդ ճամբորդին պիտի ըսէ բառ մը զոր անիկա իր կարգին պիտի հաղորդէ ամէն մարդու։

Ա. Թ. Ը. Ս. Յ. Ց. Հ. Ե. Յ. Վ.

ՏՊԱԳՐԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹԻՒՆ

Կայսերական բարեհան Թրատէի մը համաձայն, Ներքին զարծոց նախարարութեան զործողութեանց փուրացման յանձնամուլին անդամ Պ. Ասեմ։ Քէմալ Էֆէնի, Տպագրական Տեսուչ անուանուեցաւ։

Մեր արտագին ընուհաւորութիւնները կը յայտնենք Պ. Ասեմ։ Քէմալ Էֆէնի, Ասյու. Այս նոր ընուհին արժանանալուն առիւ։

Ն Օ Թ Ե Ր

Պօղոս Նուպար փաշայի մէկ միլիոնի նուիրատուութիւնը առեւտրական վարժարանի մը հաստատութեան համար, իր արձագանդը կը գտնէ այսօր։ Կովկասահայ նշանաւոր հարուստներէն Պ. Աղեքսանդր Մանթաշեանց մտադրութիւն յայտներ է շատ աւելի մեծ գումար մը յատկացնել առեւտրական ինչպէս նաև բարձրագոյն ուսմանց յատուկ վարժարան մը հիմնելու համար։ Այդ վարժարանը կ'երեւայ թէ պիտի կառուցուի Բարիզի մէջ։ Ինչպէս կը յիշուի, Բարիզի Հայ մատրան շինութեան բոլոր ծախքերը Պ. Մանթաշեանց հոգացած էր։ Կարելի չէ երախապակիսութեամբ չարձանագրել այս նուիրատուութիւնը որ կոչուած է մեծ արդիւնքներ տալ մեր տղոց, առեւտրական եւ ուսումնական կրթութեան առսակէտով։

× Առեւտրական գործերու հմուտ անձնաւորութիւն մը, Պ. Մուշեղ Քէշիշեան, այս օրերս հրապարակ հանեց օդտակար գիրք մը՝ Քաղաքական Տեսեսագիտութիւն, որ «Առեւտրական գիտելիք» ընդհանուր տիտղոսը կրող շարքի մը երկրորդ հասորն է։ Առաջին հասորը՝ Առեւտրական Թուարանութիւն՝ հրատարակուած է բաւական տարի առաջ։ Երրորդ հասոր մը՝ Վաճառականութիւն եւ Օրենք՝ պիտի հրատարակուի մօտ ատենէն։ Պ. Քէշիշեանի ներկայ աշխատափրութեան հասոյթին կէսը պիտի յատկանայ Աւսուցչաց Օգնութեան Մնառուկին։

Մ. —



Յ. ՊԱԼՊԱԼԵԱՆ
(ՄԵՂՐՈՒԻՆԻ)
Ա.Ս.Մ.Մ.Ա.Բ.Օ.Ժ.

Մուզաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարօկական Դեսպանատան
 Բերա, Մեծ Փողոց, Թագսիմ, թիւ 61, Զբրաձեան աբառքման

Պալպալեան ամէն օր ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողներ կը նույնի. իսկ Ուրբաթ, Կիրակի եւ Երեքշաբթի մինչեւ ժամը 5: Գիշերուանու եւ է ժամուն կարելի է դիմել: Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու չինած ակսաները: Ցորեկները ակռայ քաշել տալու համար որոշ վարձք մը չկայ. քաշել տուողին կամքէն կախեալ է:

Աղքատներուն ճրի

“ԹԱԲԱԽՏԻ ՎՐԱՅ ԿԵՆՍԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ,,

Գրեց՝ ՏՈՔԹ. ՅՈՎԱ. Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆ

Ժողովուրդին հասկնալի լեզուով մը բացատրուած է ա'յնքան տարածուած եւ վտանգաւոր այս հիւանդութեան բնութիւնը: Ցըստակօրէն ցուցուած են վարակումէ զերծ մնալու պարզ կերպերն ու դարմանումի ամէնէն բանաւոր եղանակները: Ամէն մարդու եւ ամէն տան անհրաժեշտ պէտքը:

Գինը՝ միայն 60 փարա:

3 - 5

ՏՕՔԹ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Գլուխան շարժում Ա. Տարի (1885) (Սպառաձ)	22
» » Բ. » (1886)	20
» » Գ. » (1887)	20
Բնական պատմութիւն Ա. հատոր (Կենդ. Հիւսուածաբանութիւն եւ Մարդկային Կազմախօսութիւն ու Բնախօսութ.)	
Դասազիրք երկրորդական վարժարանաց	40
Նախորդին համառուր. Դասազիրք նախակրթարանաց	8
Ծագումն Հայ տառից (Պատկեալ Իզմիրեանց մրցանակաւ)	10
Մանրէաբանութիւն	10
Տիեզերք եւ իւր կազմութիւնը (Ֆրանսերէն)	10
Առողջապահութիւն	25
Մննդական գործարանք (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)	6
Մարդկային սաղմնախօսութիւն	5
Բառացուցակ ախտանուանց, Բ. տիպ	3
Տարուինականութիւն, Գ. տիպ	3

Սոյն գործերու կեղրոնատեղին և
 Մատքեսեան Տպարան, Ֆինմանճըլար, Կ. Պոլիս

ԳՐԱՏՈՒՆ ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ ՄԱՍԻՆԱԴԱՐԱՆ

Աշխառուտծ ու երկարօրէն մռածուած լայն ծրագիրի մը արդիւնքն է, Նշան-Պապիկեան Մատենադարան, որ կրկին նպաւուակ մը ունի.

1.—Հաւաքել մեր կարեւոր գրողներու հոս ու հոն ցրուած գործերը, որոնք թերթերու վաղանցուկ կեանքին մեզ կորսուած են, ու զանոնք իրենց վերգնական ձեւին, գիրքի ձեւին տակ նրատարակել :

2.—Հրատարակել նաեւ մեր գրանիերէն լատ մը անտիպ գործեր եւ այս կապավ գրգիռ ըլլալ որպէս զի իրենց մռածումին ամբողջական արտայայ- տութիւնը տան երկարալուն ալիստութիւններու մեզ : Եւ

3.—Օտար հրալոկերտները, բարգմանութիւններով ժանօրացնել, զանա- լով որ որչափ կարելի է ուղղափի բնագիրներէն ըլլան ատոնք:

Այս մատենադարանին մեզ նրատարակուած են մինչև հիմա

Զ. ԱՍԱՏՈՒՐ. — ՅՈՒ. ՔԵՆՐ (Տերուածներ, 1892—1902), 96 էջ, 1902

Լաւ Թուղթի վրայ 5 դր-
Շեղ Թուղթի վրայ 10 *

ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ. — ԴՐՈՒՍ. ԴԵՆԵՐ, 214 էջ, 1904

7½ *

Մ. Ա. ՊԱՐՄԱՍԵԱՆ. — Ա. ՆԻՔԱՆ. ԴԵՆ (Տերուածներ) 77 էջ, 1904

5 *

Պատրաստուելու վրայ են լարք մը գործեր, որոնց մասին հետզինետ տեղեկութիւններ պիտի տանք:

Այս գործերէն զատ Նշան-Պապիկեան գրասունքը մտադրած է նրատա- րակել նաեւ դպրոցական դասագիրքերու ամբողջական շարք մը, որոնք, թալրովին նոր ուղղութիւններու, մերուի ու ծրագիրներու տակ պատրմա- տուած, պիտի կարենան գահացնել, ինչ որ հիմա կը փնտուի ու եւ է նոր դասագիրքի մեզ: Ուրախ ենք ըսլու որ մեր ուսուցիչները գնահատելով մեր զանքերը պիտք եղած ընդունելութիւնը ըրին առաջին անգամ նրատարակած երկու գործերնուս:

Այս լարքեն նրատարակած ենք՝

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. — Ս. ԸՆԱՐԻՒԱԳՐՈՒԹԻՒՆ, Միջին Դասընթաց, 1902,

256 էջ, 5 դր-

Ս. ԸՆԱՐԻՒԱԳՐՈՒԹԻՒՆ Օսմ. Կայուութեան, 1902

5 *

Հետզինետ պիտի նրատարակուին մռացեալ լարքերը:

